

# ԶՕՐՎԱԼԱՐ ԱՆԴՐՎԵՒԿ ԿԸ ԽՕՍԻ

Խմբագրեց և ծանօթագրեց

Գոկտ. Վաչէ Ղազարեան

1994

Պուրուս

# ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ ԿԼ ԽՈՍՀ

Խմբագրեց և ծանօթագրեց

Գոկտ. Վաչէ Ղազարեան

1994

Պութոն

**Այս գրքոյնին հրատարակութիւնը հնարաւոր կը  
դառնայ Տքթ. Գրիգոր Գրիգորեանին կատարած  
յատկացումով:**

## ՆԱԽԱԲԱՆ

1921-ի Փետրուար 15-ին, ՀՅԴ-ի Պոլսոյ պաշտօնաթերթ «Ծակատամարտ»ին մէջ Խ. Պապաեան ստորագրութեամբ լոյս կը տեսնէ Զօրավար Անդրանիկ Օզանեանին դէմ «Ծուռ Նստինք Շիտակ Խոսինք - Անդրանիկի Պարագան» գրութիւնը:

Զօրավարը պահի հասած կը նկատէ իր հասցէին ուղղուած զրաբարտութիւններու եւ ամբատանութիւններու նկատմամբ երկար ժամանակ իր պահած լուսութիւնը խզելու եւ պատմութեան համար կատարելու հաստատումներ:

Այդպէս է որ նախ իբրեւ յօդուածաշարք եւ ապա իբրեւ գրողով, նոյն տարին, Փարիզի մէջ լոյս կը տեսնէ «Զօրավար Անդրանիկ Կը Խոսին», որ 1974-ին կարգ մը այլ գրութիւններու հետ եւ նոյն խորագիրով կը վերահրատարակուի Լու Աճճելըս, «Նոր Օր»ի տպարանէն, Անդրանիկ Անդրէասեանին յառաջարանով:

Զօրավարը նոյն հարցերուն ամփոփ կերպով կ'անդրադասնայ նաև 1924-ին, Հայատանի Հանրապետութեան նախկին Վարչապետ Յովհաննէս Քաջազնունիին «Հ. Յ. Դաշնակցութիւնը Անելիք Չունի Այլ Եւս»<sup>1</sup> գրողին հրատարակութեան առջիւ<sup>2</sup>:

Վերջերս մեր ձեռքը անցաւ, թէեւ պակասաւոր վիճակի մէջ, այն բնագիրը, որուն խմբագրուած օրինակն է որ ատենին հրատարակութեան տրուած էր վերոյիշեալ վերտառութեամբ:

Խմբագրումը կատարած էր վաստակաւոր ուամկավար ազատական հրապարակագիր Յովհաննէս Պօղոսեանը, որուն վատահած էր Անդրանիկը այդ գործը, ինչպէս բնագիրէն ի յայտ կու գայ արդէա:

Բնագրին եւ խմբագրեալ օրինակին բաղդասութիւնը կարգ մը հնետաքրքրական եւ խօսուն տարրերութիւններ երեւան հանած ըլլալով, պատմութեան համար կարեւոր Ակատեցինք հրապարակումը Անդրանիկին հարազատ գրութեան, միաժամանակ վերահրատարակելով խմբագրեալ օրինակը, որ անհրաժեշտ է թէ՝ բաղդասութեան եւ թէ Զօրավարը առելի լաւ հասկնալու համար:

Նոյնապէս հարկ համարեցինք վերահրատարակումը Պապաեամին յօդուածին, որպէսզի առելի յստակ ուլայ թէ ի՞նչ բան Անդրանիկը մղած է խօսելու:

Կ'արժէ հու նշել, թէ խմբագրեալ օրինակը հարազատ բնագիրի ուժ կը ստանայ, անոր համար որ ան վայելած է իր խօսքին կշիռը գիտցող եւ անոր ճշգրտութեան հանդէապ բծախնդիր Անդրանիկին հաւանութիւնը-այլապէս, Զօրավարը ճշդումներ կատարած պիտի ուլլար: Այս հաստատումը կը կատարենք յենելով յուշագրական ուրիշ փորձի մը:

1924-ին, Զօրավարը իր հաւանութիւնը կու տայ որ Ռամկավար Ազատական Կուսակցութեան «Պայքար» պաշտօնաթերթին մէջ հրատարակուի «Առաքելոց Վաճրի Կոլոր» գրքոյկը: Այդ առթիւ ան կը գրէ խմբագիր Արմենակ Նազարյան: «Կը համաձայնիմ որ Սուաքելոց Վաճրի Կոլոր իբր գործոյ հրատարակէք: Լաւ պատեհութիւն մը կը ստեղծէ իհածի որ եթէ սխալներ սպրոյին իբրեւ թերթօն հրատարակուած ատեն կրնանք շոկել եւ ձեզ ողկեց որպէսզի ճշգրիտ կերպով դուրս գայ յառաջիկայ գործոյկը»<sup>3</sup>:

Անդրանիկին բծախնդրութեան ուրիշ մէկ ապացուցինք կը հանդիպինք հրատարակուող բնագիրին մէջ, հոն ուր ան վերապահութեամբ կը պատմէ իր երբեմնի գրագիր Ծիմշիրեանին մահուան մասին, քանի որ ուրիշներէ լսած էր այդ պատմութիւնը:

...

Հարկ կը համարենք նշել հետևեալը--

ա.- Բնագիրը ենթարկած ենք հիմնականին մէջ ուղղագրական խմբագրումին:

բ.- Բնագիրը պակասաւոր եւ էջերը մեծ մասամբ առանց նիւթին ամբողջութիւնը յստակացնող համարակալումին ըլլալում՝ հաստածներու յաջորդականութիւնը պատահական է:

գ.- Նկատելի է որ խմբագրեալ օրինակէն դուրս ձգուած են Դաշնակցութեան մասին Զօրավարին զայրոյթը գունեղ բառերով ներկայացնող արտայայտութիւններ:

դ.- Բնագիրը պատմութեան համար հրատարակուելով հիանդերձ, ունի այժմէական շունչ մը, որովհետեւ իր մէջ կը պարունակէ բոլոր ժամանակներու համար օգտակար դաս մը.- Առոր պետականութիւն հաստատող որեւէ երկիր համաձայնական (Անդրանիկին բառերով՝ «կուալիսիոն») կառավարութեամբ դեկապարելու կենաւականութիւնը, որպէսզի այդ երկրին բոլոր զաւակներուն միահամուռ ուժերով զարգանայ ու բարգաւաճի ան: Այլապէս, այդ երկիրը այլամերժօրէն դեկապարող դերակատարներուն պիտի կրկնուին Զօրավարին՝ Խատիսեանին ուղղած խօսքերը:

Վ.Պ.



## **ԾՈՒՐ ՆԱՏԻՎՔ ՇԻՏԱԿ ԽՕՍԻՆՔ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՊԱՐԱԳԱՆ**

Անդրանիկը հայ ժողովուրդի հերոսն է այսօր։  
Դաշնակցութեան մեծցուցած ու փայփայած զաւակն էր  
երեկ, ոչ ոք կրնայ ուրանալ Աղբիւր Սերոբի գինուորին  
դիւցազնական ոգորումները իր անձնազոհ եւ մեծ  
ընկերներուն գործակցութեամբ։

Հ.Յ.Դաշնակցութիւնը իր ընդարձակ ու բեղմնաւոր ծո-  
ցին մէջ, հավական մեծ խուալներու եւ վիթխարի տան-  
ջանքներու ներշնչումովը սնուցած ու մեծցուցած է հա-  
զարներով յայտնի ու աճյայտ հերոսներ, մեծ ու համեստ  
մարտնչողներ, կոռու աստուածներ, Քեղիներ, Խէչօներ,  
Դումաններ, Նժդեհներ, Համօներ, Սմբատներ, եւ դեռ  
շատ շատեր...։

Արժանաւոր զաւակներու մայրն է եղած Դաշնակցու-  
թիւնը եւ իր հերոս զաւակները հարազատներն են իրենց  
մօրք։

Որո՞ւնն է մեղքը, որ Անդրանիկը, եւ միայն Անդրա-  
նիկը դարձաւ շփացած զաւակ, ու հեռացաւ նաև մայր  
երլրէն ու նորազատ հայրենիքն, վրդրած ու զայրացած,  
հանրապետութիւնը ամէն տեղ անարգելու եւ անոր  
քաղաքացիութիւնը մերժելու աստիճան։

Երբ հայրենի ժողովուրդը իր մեռած հերոսներուն  
ողբերը կը միաէր եւ ապրողներուն ուազմաշունչ երգերով  
կը ցնծար, Անդրանիկներն ու Սեպուհները հակառա-  
կորդներու եւ Անդրանիկի ներկայ փաստաբաններէն շատ  
շատերուն համար «գողեր ու աւազակներ» էին։

Այսօր Դաշնակցութիւնն է մեղաւորը, եթէ, յանուն  
ազգային մեծ խուալներու՝ չէ կրցեր գոհացնել Անդրա-  
նիկը իր պահանջներուն մէջ։

Ի՞նչ են Անդրանիկի դժգոհութիւնները Դաշնակցութենքն եւ Հանրապետութենէն:

Դժբախտաբար ցարդ կուսակցութիւնը չունի տպագիր պատճառաբանութիւն՝ անոր հեռանալուն մասին։ Կայ միայն Թրիֆլիսի «Հայատան»ի մէջ Անդրանիկի հրատարակած մէկ ամրզ յայտարարութիւնը եւ անկէ յետոյ մասնաւոր շրջանակներու մէջ իր արտավայտութիւն-ները, որոնց մէջէն եղր վերցնեաք աւելորդ եւ հիմուց ժառանգութիւն մնացած իրայատուկ աղը, կը մնան միայն պատճառաբանութիւններ իբրեւ դժգոհութեան նիթ եւ շատ խնդրական ամբաստանութիւններ, որոնք ընդհանուր իմաստ ունին եւ կը կրեն հակառակորդներու եւ զինքը շրջապատղ անմիտներու ատեղծած մթնողորտին ու անոնց շարադրութեան կնիքը։

Անդրանիկը ցարդ չըմբռնեց կուսակցականի մը վայել հաւաքական գործունեութեան պարտադրութիւնը եւ չդրաւ որեւէ լուրջ խնդիր կուսակցութեան ընդհանուր կամ շրջանային ժողովներուն առջև, եւ չտգեց գոնիւ լսել վճիռ մը, դրական կամ բացասական, իբրեւ իր յարուցած խնդիրներու քննութեան եւ օրինաւոր կերպով քուեարկուած բանաձեւի մը արդիւնքը։

Հակառակ բոլորին, [1]917-ին ասդին ալ երկար ժամանակ, Դաշնակցութիւնը շարունակեց համբերել եւ հետեւիլ իր գործունեութեան, օգնել իրեն, իր ղեկավարութեան յանձնուած գունդերուն եւ թելադրել ու յանձնել շատ կարեւոր պաշտօններ, մինչեւ իսկ [1]918-ին Կարմոյ ճակատի հրամանատարութիւնը, որուն վախճանը ծանօթ է։

Փաստ է, սակայն, որ բարին բժ. Զավորիէվը եւ յարգելին Ռոստոմն ու շատեր փորձեցին հասկնալ վերջապէս Անդրանիկի քրթմնջիւններուն պատճառները։ Բայց առաջինը շատ միամիտ էր եղած եւ երկրորդը ենթարկուեցաւ անձնական անարգանքի։ Ապարդին

անցան նաեւ մէկ տարի առաջ Մանչէսթը մէջ եղած փորձերը՝ թափանցելու Անդրանիկի հոգիին խորքը և փնտուելու կարելիութիւնները զինքը հայրենիք հրավիրելու:

Անդրանիկը ինքզինքը ահա երեք տարի է որ զըրկուած պահեց իր հարազատ մարմինէն եւ այդ պատճառով ալ զոր կը սպասէ ուազմական նոր փոթորկներ վարելու իր տենչերուն, թէեւ շատ առիթներ պատահեցան:

Անդրանիկը իր իսկ յամառութեան շնորհիւ, այսօր իր հետ շունի թեւն ու հետքը հին ընկերներուն ու խարիսխը այն շարքերուն, որոնք աղբիւն ու հիմներն եղան իր հմաքին ու հերոսութեան: Հերոսներուն վայել են հերոս ընկերներ, այն ալ մայրենի երկրէն ներս, եւ ոչ թէ Փարիզի եւ Լոնտոնի պերճանքներուն եւ սնամէջ փառքերուն մէջ:

Դաւադրական երեւակայական համազարկներ, թրքահայ-ոռուսահայի տղայամիտ բամբասանքներ, խիօօսնութիկ չափերու հասած հալածանքներու ցնորքներ, երբեք չեն կրնար արդարացնել Անդրանիկի երեք տարուան ընթացքը, մանաւանդ Եւրոպա եւ Ամերիկա անցնելէն ի վեր վարած գուեմիկ պայքարը: Պէտք է վերջապէս մարին կիրքն ու անյագ փառասիրութիւնները:

Ի՞նչ եղած են Անդրանիկի եւ Հանրապետութեան յարաբերութիւնները:

Եթէ կուսակցական կեանքի որոշ աւանդութիւններ եւ դէաի մեծ ընկերները յարգանքի պարտականութիւնը չափով մը հասկնալի բաներ են, նոյնը չէ ասկայն պետական կեանքի մէջ, որ ամէն նկատում պէտք է տեղի տայ:

Հայոց Ազգ. Խորհուրդը կամաւորական գունդերու կազմութեան ընթացքին Վստահօրէն յանձնած էր Անդրանիկին զանազան զինուորական գործեր, զորս ան տարած էր յաջող կամ անյաջող, ներդաշնակ կամ աններդաշնակ:

Թերեւս շատ զօրաւոր հիմներ չկան մեղադրելու

զօրավարը, որ չաջողեցաւ կասեցնել [1]918ին թրքական արշաւը դէպի Կարին եւ չկրցաւ «քարերը կոռուելու հրաւիրել»: Զախորդ պայմանները շատ էին: Թերեւս կարելի է ներողամսութեամբ դիտել այն առարկութիւնը որով թողուց Ալեքսանդրապոլ-Ախալքալաք-Զալալօղլու գիծը [1]918ի Մայիսին եւ շմանակցեցաւ Գարաքիլիսէի մեծ հերոսամարտին, որ իր գունդի մասնակցութիւնը կրնար տալ աւելի վճռական հարուած թշնամիին եւ պակսեցնել մեր զոհերու թիւր, եւ մեղատրը նորազատ Հանրապետութիւնը չեր, երբ բաց աչքերով ու զարմացած կը դիտէին իր զավին անարգական վերաբերումը դէպի մեծ ծերունին (սպարապետ Նազարբէկեան), եւ Անդրանիկի «մեծ» ճամբրութիւնը դէպի Խոյ....:

Անդրանիկը մինակ չէր: Կը տանէր իրեն հետ ինքնագլուխ ու անկախ 4500նոց գունդ մը և 1500նոց գաղթականներու կարաւան մը, որ շատ տառապեցաւ ու կոտրակլուց ճանապարհին....:

Անդրանիկը հասաւ Խոյ, մղեց մեծ կոչի, յաղթեց ու յաղթուեցաւ եւ նահանջեց դէպի Զանգեզոր, Ղարաբաղ:

Ամէն զօրավարի ու պետութեան ուազմական կեանքին մէջ յաղթութիւններն ու պարտութիւնները փոփխական են. ուազմագէտներու եւ զօրավարներու հաշիւնները շատ անգամ կը միսալին, մանաւանդ երբ պայմանները ձեռնտու չեն եւ պատերազմը պարտադրուած է:

Անդրանիկը կատարեց սակայն կարեւոր գործ մը: Զարուի հովիտի թաթարներուն վրայ տարաւ յաղթանակ, զոր յետոյ շարունակեց Դրօն իր զօրամասներով եւ որ սակայն ամբողջովին չվերջացաւ:

Հայ ժողովուրդը մեծ օգուտներ կը սպասէր Անդրանիկի ներկայութեանէն Ղարաբաղ-Զանգեզորի մէջ, որուն մասին չար աչք ունէր Ասորայէճան եւ որ կարելի է գտնել հայութեան համար քաջ զինուորներու մեծ պահեստ մը:

**Մեղատրը Հանրապետութիւնը չէր, երբ Անդրանիկը հեռացաւ Պարաբաղի սահմաններէն, եկաւ Էջմիածին ուստի իր գօրամասերով։**

Անդրանիկը Էջմիածնի մէջ շատ պարզ եւ ստայօդ խնդրի պատճառով ջղային նոպայի ազդեցութեան տակ, «փառատր» մը բանտարկեց Հանրապետութեան պաշտօնէութիւնը, յառաջ քաշեց իր գունդերը, արշաւեց Երեւանի վրայ՝ եղբայրասպան անմիտ կորի մը համար եւ երբ հասկցաւ իրողութիւնը, հիասթափուած եւ դարձաւ դէպի ոխտավայրը, ցրուեց իր անունով կազմուած գունդը, որ կրնար ըլլալ լաւագոյն նեցուկներէն մէկը նորածին Հանրապետութեան համար, Բոգ չէ թէ ուրիշի մը հրամանատարութեամբ. զէնքերն ու ուազմանիւթը յանձնեց Ս. Կաթողիկոս-գօրավարին եւ հեռացաւ հայրենիքն։

Անձնական ու գաղափարական ի՞նչ մեծ տարակարծութիւններ կրնային ըլլալ Անդրանիկի եւ հանրապետութեան միջեւ, որ արդարացնէր Անդրանիկի փորձուած գունդին գօրացրուումը եւ իր հեռանալը մայիսի երկրէն։

Զէ՞ որ զինուորը հայրենիքին համար էր եւ ոչ թէ Անդրանիկին համար։ Ե՞՞ր ախտի դադրին անձնական քաղաքականութիւնները։

Բայց կը բայէ։ Կենսական խնդիրներ կը հարկադրեն զիս շատ չքրքրել այս խնդիրները։ Եւ այսքանն ալ չախտի գրէի, եթէ մեր փոքրոգի հակառակորդները չճգնէ-ին շահագործել շփացած հերոսի մը հիւանդագին հակումները։

**Խ. ՊԱՊԱԵՍՆ**

## ԲՆԱԳԻՐԸ

(Այս հաստուածին մէջ կը թուի թէ Անդրանիկը ցուցակի մը նման կը թուարկէ կէտեր, որոնց մասին կ'ոգէ արտազայտուիլ հետզհետէ:- Վ.Ղ.)

Իրական յուշեր 1907 թուն

Սոցիալիզմը  
Կովկասեան նախագիծ<sup>4</sup>

Էնվէրներու եւ Թօալաթներու թունաւոր շաքարը լզելու (համար) յեղափոխական եւ իտէալիստ կարաւանները դէախ Պոլիս. ոճրագործներու հետ համբուրուիլ, (զանոնք) ընկեր անուանել. հայ ժողովուրդը համոզել որ զինուոր տապ:

Թուրք փարլամէնթին մէջ աթոռներ ունենալու կոիւներ:

Բաց ու գոցի կոյիներ<sup>5</sup>. Կղերականներու դէմ հայածանք. հայ պորժուաններու հալածանք. անոնց դէմ գործադուլ. դրամական մեծ վնասներ հասցնել հարուստներուն յետոյ ալ երթալ նոյն արթուաններէն դրամ մուրալ. Կեղծիքով գործաւորի շահերը եւ հայ գիտացիի շահերը պաշտպանել:

Յո տարի կուսակցական ներքին կոյի մղել:

Ազատ սէրը մտցնել<sup>6</sup>:

Ոչ դաշնակցականները հալածել. Շահումեաններն ու անոր ընկերները հալածել<sup>7</sup>:

Պաքուին տէր դառնալ. Երեւան չկուուիլ. Պաքուիլ. յետոյ թողով ու փախչիլ. թողով ժողովուրդը իր բախտին. հարիիրներով թնդանօթ ու պուլիմէթներ (գնդացիր- Վ.Ղ.), 160 միլիոն փամփուշտներ տալ.

Պաքուէն փախչիլ Պարսկաստան, Պարսկաստանէն Երեւան. կազմել միագոյն, միակամ կառավարութիւն:

Ցայտարարել միացեալ անկախ Հայաստան:

Ունենալ 16 հազար դաշնակցական պաշտօնեազ. իրաքանչիր զինուորականի բռվ մի լրտես պաշտօնեայ դնել:

5 հարիւր ձայն ունեցող Դաշնակցութիւնը յայտարարէ ի լուր աշխարհի «50 հազար բանակ ունինք անպարտելի»:

Ազգային Պատուիրակութեան դրկած երկու անձերը Երեւանէն եւս վոնստէ<sup>8</sup>: Դաշնակցականներից փարլամենթու ունենալ կիներուն ձայն տայ. երեք ընկերութիւններուն փարլամենթին մէջ աթոռ տայ<sup>9</sup>:

Կովկաս ճերթին կոի մղել տայ Ժողովրդական Կուսակցութեան հետ (դէմ պէտք է հասկնալ - Վ.Դ.), Սոցիալ Դեմոկրատներու հետ, Սոցիալ Ռեվոլուցիոններու հետ, պոլշեաիկ հայերու հետ, արտասահման՝ Ռամկավարներու հետ, Վերակազմեալներու հետ:

Բանակ կազմէ ոչ դաշնակցականներէ. յետոյ պրոայ. «Հայ ժողովուրդ, չկուուցիր, լքեցիր ու փախար դաշնակցականներից»:

Թիկունքը 16 հազար պաշտօնեայ ունենայ օրական 6 ժամ աշխատանքով:

Դաշնակցութեան ընկածներու անունը շահագործել ըսելով «Դաշնակցութեան զինուորները»: Եթէ հայ ժողովուրդ չլինի՝ մէկ զինուոր Դաշնակցութեան համար չի մեռնիր: Բոլոր կուսակցական զինուորները մեռած են հայ ժողովուրդի ընդհանուրին համար:

Անտեղի վրացիներու հետ կոուիլ 3 մարդու գիտութեամբ<sup>10</sup>:

Թիֆլիս երեք ամիսով վիճիլ թէ դեմոկրատիկ երկիրներու դեմոկրատիկ սկզբունքներու վրայ հիմնուած

պէտք է լինի մեր զինուորական տիսխալինան: Այս բոլորը ոչ մի ազգ չէ ըրած:

Տրապիզոն կ'երթան Պրեսթ-Լիթովսքի դաշնագիր ստորագրելու<sup>11</sup>. Պաթում կ'երթան<sup>12</sup>, Պոլիս կ'երթան երկրորդ պայմանագիր մը ստորագրելու<sup>13</sup>. Երրորդ մը Սեպի դաշնագրութիւնը ստորագրելու<sup>14</sup>. չորրորդ մը՝ Խասիսեան, Աղեքսանդրապոլ կը վազէ միլլիճիներու<sup>15</sup> հետ հաշոտելու, ըսելով թէ Սեպի դաշնագիրը չեղեալ կը համարեաք<sup>16</sup>:

Էյ, իմ կարծիքով, Պ. Պապաեան, 1907 թուէն սկսեալ Դաշնակցութիւնը արդէն պոլշեսիկ է մինչեւ օրս: Այս մտայնութիւնով ոչ մի հոդ չէր ունենար ուղերձուու տակ: Ծեճք մը շինելու համար նախ պէտք է հոդ ունենալ ու լաւ ճարտարագէտ (ճարտարապետ ըսել կ'ուզէ- Վ.Դ.): Սկիզբէն մինչեւ հիմա սունը շինեցին օդէն սկսելով եւ ոչ թէ գետնէն:

Ցոյ կինը չծնած, Դաշնակցութիւնը աշխարհին ուզեց խարել թէ մանչ է, մանչ է: Դուրս կու գայ որ ոչ մանչ ուլալը յայտնի է, ոչ աղջիկ. այլ՝ վիժուկ մը:

• • •

(Այս հատուածի բնագրին առաջին էջը կը բացակայի: Յատակ է թէ Անդրանիկը կը խօսի ՀՅԴ Վիեննայի ընդհանուր ժողովին մասին, 1907, որ կ'որդեգրուէր Կովկասեան Նախագիծ՝ Ռուսաստանի մէջ ցարական իշխանութիւնը տապալելու եւ ընկերվարութիւն հաստատելու դիտումով: Անդրանիկը, այդ ժողովին, նախ կը վիճի նման տրամադրութիւններու դէմ, զգոշացնելով Ռուսաստանի թշնամանքը մեր ժողովուրդին վրայ հրաւիրելու վտանգաւոր հետեւանքներէն- Վ.Դ.):

.....(Մի՛ դարձնէք Ռուսաստանը) թշնամի մը, որուն դէմ կը պայքարիք: Մի՛ պատճառ դառնաք որ Կովկասի

հայութիւնն եւս մեր ժողովուրդի (իմա՝ արեւմտա-  
հայութեան- Վ.Դ.) վիճակին համնի:

Վիճաբանութիւն երեք օր Վասպուրականի մէջ  
գտնուած զէնքերուն ու ուազմամթերքին համար: Իմ տաս-  
նմէկ տարուան փորձառութեամբ ես համոզուած էի որ այդ  
զէնքերը պիտի թշնամու ձեռք անցնի: Արամ փաշա<sup>16</sup>  
կ'երաշխաւորէր որ ոչ: Իմ ապահովեալ միջոցներուս  
չլսեցին. մէկին լսեցին որ ոչ մի փորձառութիւն չունէր:  
Չանցած 4 ամիս, այդ զէնքերը թշնամու ձեռք անցան եւ  
Արամ փաշան իր ընկերներով թագստոցէն կեղտոսու-  
թեան գնալէն ձերբակալեցին:

Երբ այդ լուրը ինձ հասաւ, աւելորդ համարեցի այդ  
կոսակցութեան մէջ մնալ:

Վառնապէն հրաժարական գրելով դրկեցի Ժընեւ, որ  
«Երօշակ»ի<sup>18</sup> մէջ տպէն: Ժընեւէն Բիւրոյի անդամները  
Սարգիս Մինասեանը ինձ մօս դրկեցին, որ ինձ համոզէ:  
Թիֆլիսէն Արևելեան Բիւրօն եւս գիր մը կու տայ կեղծ  
անունով, որ այդ քայլը չառնեմ:

Գործադուլ Պաքուի եւ Պաթումի մէջ՝ գործատրներու  
շաբը պաշտպանելու եւ հայ պուրժուաները հալածելու: Այս  
գործատրներու շամերը պաշտպանուիլը կեղծիք մըն էր եւ  
սպանալիք մը նաֆթահորներու տիրոչ: Հայ ֆիրմաները  
տուժեցին միլիոններ. եղան մարդիկ որ գործա-րաններ  
փակեցին: 40-էն 50 հազար հայ գործատրներ անգործ  
փողոցները թափառեցան: Այս գործադուլը Հուրիէթին<sup>19</sup>  
արձագանգ տուա մինչեւ Խարբերդ ու Սեբաստիոյ խալիի  
(գորգի- Վ.Դ.) գործարանը:

Ծատերին համոզեցի բայց ձայն բարբառոյ յանա-  
պատի:

Ո՞վ տուժեց. հայ ժողովուրդը:

Եղան կեղծ Հուրիէթ մը՝ խարելու Եւրոպան եւ որսալու  
յեղափոխականները, ինչպէս որ յաջողեցան:

Իտէալիստները, յեղափոխական կոչուածները աշխարհի անկիւններէն Պոլիս թափուեցան: Այս շրջանին շատ ու շատ շատցան յեղափոխականները, համբուրուեցան ոճրագործներուն հետ, ոնկեր դարձան՝ մոռնալով 300,000 զոհերնին, բեմերէն պոռացին «Մենք ալ Օսմանցի ենք»:

Նախքան Պոլիս մեկնելնին, Ակնունին՝ Խաչատոր Մալումեանը, Պուլկարիա կը գտնուեր. ճան՝ Ռուբէն Զարդարեանը, (հետագային) Կիլիկիա կախաղան բարձրացած Վահագը եւ շատեր: Երեք ժամ աղաչեցի, խնդրեցի. «Մի՞ գնաք Պոլիս, թուրքերը խոչոր թակարդ մը կը պատրաստեն ձեզ մէջը ձգելու»: Չլեցին ու գացին:

Սկսեցին թուրքական փարլամէնթի աթոռի կոիրը: Քանի մը վարժապետներ, որոնք 2 ոսկիով կը ծառայէին, ստացան 50 ոսկի, կեր ու խում ընկեր Թալաաթներու հետ Թոգաթլեաններու դահլիճները, կղզիները, մասնաւոր տեղեր, եվլն։

Ինչ որ գաղտնիք ունէին՝ բացին ընկեր Թալաաթներու ու Էնվէրներու:

Կոի պարսկի կառավարութիւնը տապալելու... 50-էն 100 զինուոր տանելով Դարէծ ու Թեհրան: Այս կոիրը անմիտ ու աննպատակ (Էր): Խօսեցայ շատ մը շէֆերու, համոզելը անօգուտ (Էր)<sup>20</sup>:

Պոլսէն թերթերով յարձակում. «Անկից՝ Ռուսաստանը, անկից՝ ցարիզմը, կեցցէ՝ ազատ յեղափոխական Տաճկաստանը»:

Հալածանք կղերականներուն. բաց ու գոյի խնդիր. կոիր. սպանութիւն:

Պ. Պապաեան, այս բոլորը տենելով՝ 1907 թուէն սկսեալ Դաշնակցութեան հետ ոչ մի կապ չեմ ունեցած: Թիֆլիս «Հայաստան» թերթին<sup>21</sup> մէջ տեսածդ 2-րդ հրաժարականս էր: Ապացոյց որ անոնք Պոլիս պաչէ

պաշէ կ'ընէին. իսկ ես ալ Վառնայէն մի ժամ հեռու Կալաթա գիողը կը բնակէի եօթ թուէն մինչեւ տասնշորս թիվը, որ կայ 120 տուն արևկար:

Ենոյ կը լինի Պալքանեան պատերազմը, որուն ես կը մասնակցիմ առանց Դաշնակցութեան հարցնելու եւ կը կոռիմ իմ ցեղիս դարաւոր թշնամուն դէմ:

Ես մէկ խոէալ ունէի եւ մէկ նպատակ. քառասունհինգ գոյնի չփոխուեցայ ձեզ նման:

Ես ոռուսասէր եմ եւ պուլկարասէր, սերպասէր, յունասէր, անգլիասէր, ֆրանսասէր եւ ամերիկասէր, բոլոր քրիստոնէութեան համակիր: Իսկ դուք ի՞նչ էք, չեմ գիտեր: Մէ՛կ ոռուսասէր (Էք), մէ՛կ ոռուսատեաց. մէ՛կ թուրքատեաց, մէ՛կ թուրքասէր. մէ՛կ անգլիասէր, մէ՛կ «Անկից Անգլիան» պոռացողներ. մէ՛կ պարսկասէր, մէ՛կ անոր դէմ կոռողներ:

Մէկ խօսքով, 1907 թուէն մինչեւ հիմա գինովցած ու ցեխները ինկած, մոլորեալ ոչխարհներու կը նմանիք:

Ես շատ զիշեցի, շատ ու շատ համբերեցի ի սէր գործին. շատ անգամ ձեզ ցեխէն համեցի. բայց դուք կրկին ու կրկին ցեխը ընկաք:

Մէկ շքախումբ Տրավիզոն կ'երթայ Պրեսթ-Լիթովսկի պայմանագիրը ստորագրելու եւ վերադառնալու ու յայտարարելու թէ թուրքերը զարգացած ու ճենթըլմէն մարդիկ են, Թուրքիոյ հայերը չեն ունեցած վարուելակերպ: Երկրորդ շքախումբը կ'երթայ Պաթումի ստրոկ պայմանները ստորագրելու: Այդ պակաս էր, ույն շքախումբը (կ'երթայ) Պոլիս ուրագործ էնվէրներու ու Թալաաթներու, Սուլթան Ռաշիտներու (Ռէշատներու պէտք է ըլլայ -Վ.Դ.) ուրքերուն տակ սոլալու:

Ասոնց Շէֆը կը ջանայ Սեւրի դաշնագրութիւնը ստորագրել, որ անմահանայ անունը պատմութեան մէջ:

Թուրքերուն ճենթըլմէնի ածականը տուողը<sup>22</sup> կը վազէ

Ալեքսանդրապոլ, միլիճիներուն առաջարկած դժոխային պայմանները ստորագրելու եւ ըսելու. «Մենք Սեւրի դաշնագիրը չեղեալ կը համարենք»: Եւ Մանչէաթըրի Պ. Գանգերեանին Ահարոնեանի նուրած ուլէ գրիչը, որով ստորագրեց Ահարոնեանը Սեւրի դաշնագիրը, Խատիս-եանը ցեխերը կը թաթիս:

Մի ուրիշ շքախումբ Երեւանի մէջ մեր սիրուն աղջիկները հագուեցնելով, ծաղկեփունջներով կը դիմաւրէ Երեւանի երկաթուղային կայարանը Խալիլ փաշաները եւ Նուրի փաշաները, որոնք հարիր հազարաւոր աղջիկներ բռնաբարած ու կոստրած էին երէկ: Միեւնյն փաշաներուն Երեւանի մէջ պատույ միովիճներով ճաշկերոյթներ կու տային:

Մի ուրիշը գերմանացիներուն կը վազէ<sup>23</sup> օգնութիւն աղաղակելու Պրեսթ-Լիթովսկի դաշնագիրը ստորագրած ժամանակնին, որպէսզի թուրքերը Երեւան շմտնեն:

Այս բոլոր անպատուաթեր, անմիտ ու սնանկ ազգակրծան գործերուն եթէ ես ալ մասնակից լինէի Պապաեաններուն ու իր ճմաններուն «շփացած ու անհարազատ զաւակը» չէի լիներ:

Մնացած դատողութիւնը կը թողում ընթերցողներուն:

• • •

1907 թուէն վերջ, Դաշնակցութեան հետ գրեթէ կաաչեմ ունեցած: Ասպացոյց, որ ինքնագլուխ, առանց Դաշնակցութեան հարցնելու, Պալքանեան պատերազմին մասնակցեցի:

Ատանայի կոստորածէն մօտ 50 օր առաջ, կեղծ անցագրով Պոլիս հանդիպեցաց:

Ակնունի, Վարդգէս, Զարդարեան, մօտ 14 հոգի շէֆերէն ինձ 5 ժամ համոզեցին որ այլուս Ժէօն Թուր-

քերը<sup>24</sup> ոչ մի կոտրած չեն ըներ: Ես, ընդհակառակը, կը պնդէի թէ երբեք չեմ հաւատար. պէտք է այս սրիկամները դարձեալ մեզ կոտրեն. այս ըրածնին կեղծիք մըն է, որ կարողանան ամբողջ Եւրոպան խարեւ: Պարոններ, մի՛ խարեւ մեր ժողովուրդը եւ մի հետացնէք ինքնապաշտապանութիւնից. ընդհակառակը, վախցուցէք որ պատրաստոի: Տիգրանակերտէն մինչեւ Պարսից սահմանը 160,000 զինուած քուրդ կայ: Ժէօն Թուրքերը ասոնք զինաթափ չեն ըներ եւ կը պահեն մեզ համար՝ յարմար առթիւ կոտրեւ տալու:

Մալումեանը դարձաւ ու ինձ ըսաւ. «Որչափ յուետես մարդ ես. չուսայ որ մի քիչ ալ լաւատես լինես»:

Նոյն ժամանակ Վարդգէս ինձ կ'առաջարկէ. «Անդրանիկ, քեզ ծանօթացնենք Ալի փաշային հետ»: Այդ փաշան այդ ժամանակ ուսիկանական նախարար էր Պոլիս:

Հարցուցի եւ հասկցայ որ այդ այն ոճրագործն էր, որ Սասեայ Տալուորիկի Զքոսանք թաղի բնակչութիւնը եկեղեցին մէջ կոտրեւ տուա և յետոյ ալ այրել տուա. Երեք անգամ իմ դէմ կուուած յիշեալ փաշան:

Ահա այդ ոճրագործը Ժէօն է եղած եւ կ'ուզեն որ իմ ձեռքս անոր երկարեմ, ըսելով որ ես ալ Ժէօն եմ, երեկ իրարու դէմ կը կուուինք, այսօր ընկերանանք:

ՄԷկ խօսքով, Պ. Պապաեան, ինձ համոզելու անկարող եղած Պոլայ մեր շէֆերը Երկիր գտնուած գործիշները համոզելու եւ զիս ալ փաշաներու ու Թալաաթներու, Էնվէրներու ընկեր դարձնելու (կ'աշխատէին):

Իմ սովորական զայրոյթովս ըսի. «Այս բոլորին խերը տեսնաք. բայց խնդրեմ, հայ ժողովուրդը չխարեւ՝ ինչպէս կ'ուզեք ինձ խարեւ»:

Քանի մը ժամ վիճաբանելէ վերջ, մնաք բարով ըսելով մեկնեցայ նաւ, ուրկից՝ Եզիպտոս:

Եգիպտոս հասնելէս 45 օր վերջ, Թալաաթներու նմանները Սոտանան կոտրեցիզ<sup>25</sup>:

Սովորական զայդյթովս երկու տող գրեցի Ակնունիին, ըսելով. «Իմ յուետեսութիւնս, ձեր լաւատեսութիւնը. առիթը որ գայ ընկեր Թալաաթները ձեզ ալ պիտի կոտրեն, լա՛ իմացէք»:

• • •

(Հոս եւս կը պակսի բնագիրէն էշ մը: Անդրանիկը պակսող էջին մէշ հաւանաբար կը գրէ Ղարաքիլխէի դէաքերուն մասին, եւ թէ ինչպէս Նազարբէնեանին նահանջող զօրամասէն դասալիք եղած 39 սպաններ ու մի քանի հարիւր զինուրներ բռնած են Թիֆլիսի ճամբան- Վ.Դ.:

.....կը կանգնեցնեն այդ դասալիքները. առաւօտ Դսեղ գիտը կը բարձրանան ինձ մօտ:

Ամէնէն առաջ Ցողիաննէս Թումանեանին աջակցութեամբ հաց կը տրուի այդ քանի մը հարիւր հոգիին: Հարց կու տամ Գնդապէտ Կորկանոփին, թնդանօթաձիգ, որուն քով կան չորս ոռու օֆիցիեներ, ըսելով.

- Ո՞ր գնաց Նազարբէկովն:
- Դիլիջան:
- Դուք ո՞ր կ'երթաք:
- Թիֆլիս:

- Պարոններ,- կ'ըսեմ,- եթէ դուք Թիֆլիս գնաք, Պորշալուի թաթարները բոլորդ պիտի կոտրեն ու զէնքերուն տիրանան: (Ինչպէս որ կոտրեցին: Ուրկի՞ց պատահներ է, Գեներալ Կորկանոփը կոտրածի տեղը, չեմ գիտեր: Կորկանոփի ազատուիլը ինձ համար հանելով մը եղած է:)

Այս խօսքերէս վերջ, ոուսերէն բառերով ինձ պատասխանեցին.

- Ազնիւ խօսք կու տաճք քեզ, որ վաղը կամ միւս օր կը հետեւինք քեզ և կու գաճք Դիլիջան, Նազարբեկովի քով:

**20 լոռեցիի ներկայութեան պատասխանեցի.**

- Դուք չեք հետեւիր ինձ: Պիտի գնաք Թիֆլիս և կոտրել պիտի տաք այս սպաները ու քանի մը հարիւր զինուորները:

Երկու օր ճանապարհ գնալէս վերջ, 20 հազար գաղթականներով սարսափելի անձրեւ, կարկտախառն ձիւն, հասայ Դիլիջան. տեսայ ոչ ոք չկայ. բոլորը փախած են: Հոն գտայ Մեսրոպ Եպիսկոպոսը, հազարէն աւելի որբ, 15 տարեկան աղջկները կը փախչէին:

Գտայ հոն 15 պոլիմէթ (գնդացիր- Վ.Ղ.) որոնք գետը թափած էին, 2 թնդանօթ, մէկ պահեատ՝ որտեղ կար միհոններով փամփուշտ, քանի մը խոշոր թնդանօթի ոռոմք:

Կապել տալով թէլէֆոններն ու հեռագրաթելերը, յարաբերութեան (մտայ) Ելենովքայի ու Երեւանի (հետ): Զինուորները դասաւորեցի դէպի Ղարաքիլիսէ, Դիլիջանէն 13 վերստ հեռու: Գեներալ Նազարբեկովը կը հեռագրէր ինձ.

- Դիլիջանը պահէ ի սէր Աստծու, ի սէր ազգութեան, ի սէր Քրիստոսի:

**Պատասխան տուի.**

- Քանի մէկ փամփուշտ կայ, չեմ ձգեր:

Հաց չկար. ճափոնական կուլուուզ (եգիպտացորեն-Վ.Ղ.), գարի էր կերածնիս:

Այս միջոցին, Կորկանոփ Կարս կը գտնուի: Պաթում Վերիա փաշային քով՝ Ահարոննեան, Խատիսեան և Պապաջանեան<sup>26</sup>: Թուրք օֆիցերներու ձեռամբ կու գայ հաշտութեան պայմանագիրը, առաջինը Գնդ. Կորկանոփէն, Կարսէն: Երկրորդը կու գայ Ղարաքիլիսէն: Երրորդը կու

գայ Թիֆլիսէն Աղստաֆայի ճանապարհով: Անոնք կարդալէս վերջ կ'ուղարկեմ Գեներալ Նազարբէկովին:

Պ. Միքայէլ Պապաշանեանը, ի միջի այլոց, ինձ պատմած է որ Գեներալ Նազարբէկովը Պաթում հեռագրած է, թէ ոչ մի զինուոր չունի կրուող: Այս լուրը Արևոնեան եւ Խաւտիսեան ստանալուն պէս ստրագրած են:

Այս կէտր ինձի մոլոք է՝ (թէ) իրենք Պոլիս գնալու ցանկութիւն ունեցա՞ծ են, թէ Վեհիս փաշան հրամայած է<sup>27</sup>:

Այս պայմանագիրը որ կարդացինք, Դիլիջանէն հեռագրեցի Գեներալ Նազարբէկովին, օրինակները (ոյլկելով) Կաթողիկոսին եւ Երևանի Ազգային Խորհրդին: Հեռագրին բովանդակութիւնը այս էր. «Վեց հարիւր տարուան ստրկութեան շղթան դարձեալ բերիք ձեր ձեռքով ձեր ոսքերը ու ձեր վիզը անցուցիք: Չեմ կրնար այս պայմանները տանիլ. չեմ կրնար մէկ միլիոն ճահատակները մոռնալ. չեմ կրնար 30 տարուան ճահատակները մոռնալ: Ստացէք Դիլիջանը ինձնից, որ ես մեկնեմ ուզած տեսս»:

Կ'ուղարկեն Գնդապէտ Պաղտասարով, Դիլիջանը կը ստանա ինձնից: 7 օր Դիլիջանը պամելէս վերջ կը մեկնիմ Սեւանայ լիճի հիսխապին կողմը, Ելենովքա գիւղը:

Հոն կազմ ու պատրաստ ունեցած օրամասին կը բացատրէինք բոլոր գալիք դժուարութիւնները, տանշանքները. բազմակրոմանի այս զինուորները մէկ հոգի ու մէկ մարմին, առանց բացառութեան, կը պատասխանեն գիտակցօրէն.

- Մինչեւ վերջին կաթիլ արիւնը պիտի կոռինք, մինչեւ հասնինք մեր ճապատակին:

Պ. Պապանանը կ'ըսէ որ Սեւան տարի այդ օրամասը եւ 15,000 գաղթական: Արդեօք աստնք ոչխա՞ր էին որ տարի: Ոչխար լինէր, նորից չէինք կրնար տանիլ:

Ասոնց մէջէն իմ բանակի գրագիրը՝ Պ. Շիմշիրեանը միակ մարդն էր, որ ինձ ասաց թէ ընտանեկան պարագաները թոյլ չէին տար որ շարունակէ գալ ինձ հետ. ուրախութեամբ իրաւոնքը տալով ճանապարհ ձգեցի:

Այս պարոնը Ալեքսանդրապոլի պոլշենիկ շարժումի ժամանակ ձերբակալած են իրեւու մասնակից, ատրճանակը բանտարկեալ Շիմշիրեանին քովը թողելով բանտին մէջ ինքնասպանութիւն է գործած կամ սպան-նուած: Այս խնդիրը որիշներէ իմացած եմ, հետեւայէս վերապահութեամբ կը գրեմ:

Պ. Պապաեան, Նախիջենան, Զոլֆա, Խոյ գնալուս պատճառները դուք շատ լաւ գիտեք: Ցաջողութիւն կամ ձախողութիւն ունենալս կը վկայեն այսօրուան Պաքուապա գտնուող 50 հազար աստրի ու 20 հազար հայ ժողովորդը, պարսիկները եւ ինքը՝ թշնամին, Ալի Իհսան փաշան: Զանգեզուրի, Ղափանի, Սիսիանի ժողովորդը նոյնպէս գիտեն. ո՞չ հասակաւոր մարդիկ, այլ 10 տարեկան երախանները (անգամ), թէ այս օրուամասը ինչ օգուտներ ունեցաւ եւ ինչ վնասներ:

Զանգեզուր Պ. Խատիսեանի ինձ գրած նամակը, որոն ապատախանած եմ, թող կարդայ ձեզ:

Իմ դժգոհութիւններս Դաշնակցութեան շէֆերէն ինչո՞ւ համար չեմ յայտներ:

Թիֆլիսի «Հայաստան» թերթին մէջ երեւացեր է հրաժարական: Արդեօք նոյն ժամանակ Թիֆլիս կազմուած Ռայոնական Ժողովը ազնուութիւնը ունեցա՞ւ կանչելու ու դժգոհութիւններս լսելու: Ռայոնական Ժողովը կազմովներն էին զիս հալածովները: Բացառութիւնները յարգելի են:

Պ. Պապաեան, իմ դժգոհութիւնները շատ կանուխէն են: 1907 թուն սկսեալ: Այն ատեն ես հրաժարական

դրկած էի ժընեւ, որոնք Սարգիս Միջասեանը դրկեցին Պոլկարիա, ինձ մօս:

Ես շատ ու շատ զիշած եմ ի սէր գործին. (Դիսցիալինան) կարգապահութիւնը շատ լաւ ըմբռնած եմ: Դուք այդ կարգապահութիւնը ձեր մէջ վնասուեցէք:

Բողորդվին փաստաբաններու կարիք չունիմ որ ինձ արդարացնեն եւ կախաղանէն ազատեն: Եթէ արդարները դատավճիոս տան՝ այդքափ քաջութիւն ունիմ: Չունը, թուկը վիզս անցընելու եթէ խիղճ ունիք՝ թունաւոր օձերու պէս պիտի գալարուիք ու տանջանքով պիտի ոչնչանաք:

• • •

Պ. Պապանան կ'ըսէ որ Զանգեզուրէն Էջմիածին ուխտի եկայ ու զէնքերս Կաթողիկոս զօրավարին յանձնեցի եւ Երեւանի վրայ արշաւեցի:

Այո՛, պարոն, ինձ համար ուխտատեղի էր Էջմիածինը, քեզ համար ի՛նչ է, չեմ գիտեր:

Այո՛, պարոն, ինձ համար Ս. Կաթողիկոսը քան հաստ գեներալէն բարձր է եւ ես յարմար դատեցի Ս. Կաթողիկոսին յանձնել:

Երեւան արշաւելուս պատճառները:

Երեւոյ մը, մութ գիշեր, ինձ լուր կը բերեն թէ զինաքափ եղած մեր զինուորներէն 7 հոգի սպաննած են, հրացանաձգութիւնը կը շարունակուեր, մենք ձիով եկանք լուր տալու:

Նախքան այս դէպքը պատահիլը, Երեւանի կոմենդանտան Պ. Շահիսաթունիին պաշտօնապէս գրած էի, որ առանց իմ արտօնագրիս իմ զինուորներէս ոչ մէկին թոյլ չտայ Երեւան մտնելու. հակառակ պարագային, ձերքակալէ:

Ասկից վերջ սկսեցինք զինուորական ծառայութեան վկայաթուղթերը տալ և ազատ թողով:

Մօտ երեքն չորս հարիւր զինուոր Երեւան գացած էին: Տոքթոր Աշըր, ամերիկացի, խոստացեր Էր այդ զինուորներուն օգնել սնունդով:

Մեր զինուորներէն մէկը Զանգուի կամուրջը անցած ժամանակ, հայ մառզերիստ ոստիկան մը կ'ըսէ.

- Թուղթ ունի՞ս:

Զինուորը կ'ըսէ.

- Այո, ո՞նիմ:

- Քովդ ասրճանակ ունի՞ս:

- Ոչ:

- Նայիմ վրադ:

Վրան նայած ժամանակ, զինուորին գրպանէն դրամի քսակը կ'առնէ ու կը սկսի փախչիլ: Դրամին տէրը նրա ետելից կը վազէ: Դրամին տիրոջ ծանօթ զինուոր մը օգնութեան կը հասնի: Ուստիկանը կը բռնեն: Պատահող հայ օֆիցէր մը վրայ կը հասնի. «Խ'նչ է պատահեր», կը հարցնէ: Զինուորը օֆիցէրին քարեի կը կենայ և կ'ըսէ.

- Զէնք փնտոելու պատրուակին տակ այս ոստիկանը դրամը գրպանէս փախցուց: Մէջը ոնիմ թղթադրամ, օրինակ՝ երեք հատ հարիւրնոց, չորս հատ յիսուննոց, վեց հատ տասնոց:

Օֆիցէրը փոխանակ քննելու տեսնալու թէ ճի՞շդ է, կ'ովք մի կերպ փախցնել գողլը: Այդ ժամանակ օֆիցէրը հայրենով ասրճանակ կը քաշէ մեր զինուորներուն վրայ: Ուրիշ զինուորներ ես կը հասնին եւ կը սկսի քարերով կոխ մը: Զինուորական նախարարի օգնական Դրօն մի յիսնեակ զինուորի կը հրամայէ.

- Զարկէ՛ք:

Այս յիսնեակը վանեցի են եղած: Կը պատասխանեն Դրոյին.

- Մենք մեր եղբայրներուն վրայ կրակ չենք բանար,-ու յետ կը քաջուին:

Դրօն կը բերէ հարիւրեակ մը զինուոր եւ կը հրամայէ.

- Զարկէ՛ք եւ դիսկաներուն վրայէն անցէք:

Անոնք կը սկսին համազարկներ տալ. իսկ մերոնք քարերով երեք հրացան ձեռքերնուն կ'առնեն: Այս տեսարանին Տոքթոր Աշըր ներկայ է եղած:

Այս յանուգն անհարադի օգնականը անգէններու վրայ կ'ուզէր փորձել իր քաջութիւնը: Լաւ կը լինէր այդ քաջութիւնը Պէօյիք Վետիի թաթարներուն վրայ փորձեր եւ ո՛չ թէ 2200 զինուոր կոստրել տար ու փախչէր<sup>28</sup>:

Այս լուրը ինձ կը հասնի Էշմիածին: Գիշերը տեղոյն վրայ գտնուած ոստիկան թէ զինուոր, մօս թուով 500 հոգի, զինաթափ կ'ընեմ, թէլէֆոնի ապարաթները (սարքերը- Վ.Դ.) կը վերցնեմ, օֆիցիեները իմ սեմեակս կը տանիմ, 100 ձիաւոր Էշմիածինը պաշտպանելու կը ձգեմ որ կարգը պահովի: Կես գիշերէն վերջ քովս եղած զօրամասով կը մեկնիմ Երեւան, պահանջելու դիակներս, վիրաւորներս եւ բանտարկեալս:

Նոյն ժամանակ, Տիրայր Եայսկոպոսը եւ մի ուրիշ Եայսկոպոս ինձ դիմեցին թէ.

- Մենք առաջ երթանք, հասկանք:

- Գացէք: Բայց ես Զանգովի գետին գլուխը որ հաս-ախ՝ մի ժամ միջոց կու տամ դիակներս, վիրաւորներս եւ բանտարկուած ձիաւոր հարիւրեակին հրամանաւարը (բերելու), հակառակ պարագային դուք եք պատասխանատու: Կոխը իմ ձախ թեւէս ախտի լինի, քաղաքէն դուրս:

Ես կը մօտենամ Զանգովի ձորին: Կու գան ինձ մօս մէկ անգիստան օֆիցիեր եւ մէկ օֆիցիեր Մարտիկ Պալիօց-եան, որ անգլիացիներուն մօս կը ծառայէր: Նրանք եւս խոստացան որ հիմա կը բերենք սպաննուած կամ վիրաւոր, եւ ըսին.

- Հիմա քեզ մօտ կու գայ անգլիացի Գեներալ Տէվին:

Ահա ես կը հասնիմ Զանգովի կամորջին գլուխը, կը սպասեմ ժամը լրանալուն: Շատ չի տեւեր, կը բերեն ծունկեն վիրաւորուած զինուրներէս մէկին, որ կը փոխադրեմ Էջմիածին:

Սպաննուածներուն դիակները կորսնցուցին եւ ուրացան, ըսելով թէ սպաննուած չկայ:

Եկա Գեներալ Տէվին եւ քաղաքագլուխ Շահսաթունին խոստվանեց որ այս բանի մէջ Դրօն շատ յանցաւր է: Խոստացան յանցաւրները պատժել:

Եկա բանուարկեալը, պատմեց եղածը, որ ինք պատահմամբ կրոդի մէջ գացած է ու միջնորդի դեր կատարած: Այս պարոնը ես դրկած էի Երեւան: Բանուարկեալին դրամները, ատրճանակը, սուրը կ'առնեն ու բանտ մտնելուց վերջ կօշիկները ուրքէն կը հանեն ու կը տանին: Այս բղորդը կը պահանջեմ եւ ես կը դարձնեն:

Մինչեւ իմ Էջմիածին հասնիլս արդէն մաուզէրիատները սպաննած են մօտ 150 հոգի: Չէ եղած մի օր որ մարդ չսպաննով կամ չուանով չխեղդովի:

Նոյն ժամանակ, ահագին քանակութեամբ գիւղացիներ կու գան ինձ մօտ եւ կ'ըսեն.

- Կառավարութիւնը մեր բամպակները մեր ձեռքէն առաւ եւ ի՞նչ վճարեց փութ մը բամպակին, որ Կընէ 13 օհսա, 40 փառնու (50 ռուպի):

Ուրեմն այն ժամանակուան կորսով երկու ֆրանք:

Իրենց ըսելով, այս բամպակի քանակութիւնը մօտ 300,000 անգլիական ռուփի էր:

Այս բամպակները Պ. Ահարոննեանը ուզեց Մանչեսթըր կամ Լիվըրըով ծախել. բայց ֆինանսի նախարար Պ. Սարգսի Արարատեանը աւելի ճարպիկ՝ Պաթում ծախեց որ գոմիսիոնը ինք ստանայ: Այս բամպակներու մէկ մասը Պաթում գրաւեցին:

**Դառնանք բամպակի տէր գիւղացիներուն:** Իրենց պատասխանեցի.

- Ես որեւիցէ կապ չունիմ Երեւանի կառավարութեան հետ: Գացէք Երեւան, ներքին գործոց նախարարին աղեր-սագիր մը տուէք, կարելի է ձեզ բաւարարութիւն տան:

**Պատասխանեցին որ դիմած են:**

(Յազտնի չէ թէ այս հատուածը իր աւարտին հասա՞ծ է, թէ կայ պակստ էջ մը:- Վ.Ղ.)

• • •

1914 ես ապրած եմ Վառնայէն 1 ժամ հեռու Կալաթա կրշուած գիտը, որ ոմի 120 տուն պուլկար և 10 տուն թորք: Այստեղ ապրեցայ: Ի՞նչ տեսակ ապրեցայ՝ Վառնայի հայերը գիտեն եւ նոյնիսկ պուլկարները:

• • •

(Անդրանիկը այս հատուածին սկզբնաւորութեան 3. Պօղոս-եանին կը գրէ. «Այս ալ յարմար տեղ մը մտցուր»:-իւ.)

Դարապաղէն մինչեւ Սարդամիշ հայ ժողովուրդի 80 տոկոսը ա. ո բ. չի գիտեր անոնց սոցիալիզմը հասկցնելէն վերց:

(Դաշնակցականները) Կ'ուզէին թուրքերուն ու թաթարներուն ալ սորվեցնել: Մինչեւ երէկ ալ իրենց պաշտօնական եւ կիսապաշտօնական օրկաններուն մէջ կը պոռային ըսելով.- դուք, գործաւոր ընկերներ, միացէ՛ք, միացէ՛ք առանց ազգի խտրութեան:

**Կ'երեւի որ Եւրոպայի սոցիալիստները (Միքայէլ)**

Վարանդեանին կամ իրենց չօգնեցին. հիմա թուրքերուն ու թաթարներուն կը պոտային:

Դաշնակցութիւնը, կամ աւելի շիտակ, այդ մտքի պարունեղը մի քիչ զիշելու ազնուութիւն ունենային ու հայ ժողովուրդին պոռային ըսկով. «Միացէ՛ք, միացէ՛ք, մէկ ճակասի վրայ կեդրոնացէ՛ք», ասով գալիք դժբախտութիւններն ու բարեբախտութիւնները բաժնած կը լինէին ամբողջ հայ ժողովուրդի վրայ: Մեռնի՛նք միասին, ապրի՛նք միասին:

...

Պ. Պապաեան կ'ըսէ որ Ազգային Բիւրօն ինձ զինուրական կարեւոր պաշտօններ տուած է, իսկ ես յաջող կամ անյաջող, ներդաշնակ կամ աններդաշնակ տարած եմ այդ գործը:

Քու վկայութեան պէտք չունիմ: Կը վկայեն ոուս գեներալները՝ Զեռնազուպոֆ, Տուրախսին, Ապացիէֆ, Նիկոլաև, Շարփանթիէֆ, Կոլուպեքին եւ ինքը, Գեներալ Նազարբէկովը ու իմ զօրամասի հետ գտնուող բոլոր ոուսական զօրամասերը:

Պապաեան կ'ըսէ որ այսօրուան իմ իմաստաբաններս անցեալին մէջ ինձ գող ու աւազակ անուանած են, եւ թէ անոնց խօսքին մէջ ճշմարտութիւն կայ: Կը նշանակէ՛ ձեր ըսածներուն մէջ նոյնպէս ճշմարտութիւն կայ:

Ինչպէս կը գրէք վերջաւորութեան մէջ, չախտի գրէի. բայց հակառակորդներս ինձ ստիպեցին որ շարունակեմ:

Ես ալ չախտի գրէի՝ եթէ գրողը վարժապետ մը չլինէր ու զինուրական մեղադրանքներ չմիսէր, սուս ու գրաւութիւններ չընէր, եւ այդ գրելով դաշնակցական միամիտները չմոլորեցնէին:

Ինչ որ, Պապաեան, ձեր ըրածն է՝ սրբութիւն արբոց է.

իսկ ձեզնից դուրս ինչ որ ընեմ՝ դատաճանութիւն է եւ հալածանքի ենթակայ անվերջ:

Հալածեցիք Եփրեմը, Սագօն, բժիշկ Աթապէկեանը, Շահումեանը, ով որ այդ քիքին (իմա՝ Դաշնակցութեան-Վ.Ղ.) քմահաճոյքներուն չէ ենթարկուեր, ան միշտ հալածուեր է:

• • •

Ինչպէս կ'երեւի, վերջին դժբախտութիւնները Դաշնակցութիւնը իր անհեռատեսութեամբ բերաւ: Արդեօք ճակատը գտնուող զինուորը հակառակորդ կուսակցութիւններո՞ւն կը պատկաներ որ չկուուեցաւ, լթեց ու փախաւ: Այդ գիտեն թիկունքը կեցողները, 16 հազար անոնց հաւատարիմներէն:

Կատարեալ համոզուած եմ որ այդ ոչ կուող 25 հազար զօրքէն ոչ մէկը 500,000 ձայն ստողներէն չեն եղած: Կ'երեւի գիտնալով դաշնակցական կառավարութիւնը որ ատոնք հակառակորդներ են, առաջին դիրքերը դրվեց որ կոտրուին եւ ընդդիմադիրները մասամբ պակսած կը լինեին:

Ոչ կուողները կ'երեւի հոտառութեամբ իմացեր են կառավարութեան նախատակը եւ ճարպիկութեամբ յետ փախեր:

(Այս հատուածին վերջաւորութեան, Անդրանիկը կը գրէ Ցովհաննէս Պօղոսեանին. «Պ. Պօղոսեան, տեսնում ես որ միշտ կոտր կոտր գրած եմ անկանոն եւ ոչ կանոնաւոր. ինչ ընենք որ մենք ալ այս տկարութիւնը ունինք. խոստվանելը լաւ է»:- Վ.Ղ.)

• • •

Դաշնակցութիւնը շատ ալ մտահոգուելու պէտք չունի: Արդէն ինք իր կազմակերպութիւնով կառավարութիւն սըն է և յորդոր թող չկարդայ հակառակորդներուն:

Ամերիկային մինչեւ Պարսկաստան իր արծիւի թեւերը սփռած է.- Կոմիտէ, Ենթակոմիտէ, Կենտրոնական Կոմիտէ, Արեւելեան Բիլոր, Արեւմտեան Բիլոր, գործիչ, փրոպականտիստ, խմբագիր, քարտողար, նախագիծ, սոցիալիստ եւն: Քանի ունի ճարպիկ փաստաբաններ ու մասսա իր եւելեն, գոյութիւնը կրնայ պահել դեռ երկար՝ փոյթ չէ թէ հայ ժողովուրդը կը տուժէ: Տոժողը Դաշնակցութիւնը չէ: Դաշնակցութիւնը ծնա՞ծ է ու սնուցա՞ծ է հազարներով հերոսներ, գործիչներ, խմբագիրներ, լաւ փաստաբաններ: Նորի՞ց կը ծնի: Հողը կազ, հարիւր հազար որք ունինք. անոնց մէջէն ալ կը ծնին ու կը մեծնան: Իսկ հայ ժողովուրդը, կամ մնացեալ կուսակցութիւնները դժբախտ են. ո՞չ ծնի՞լ գիտեն, ո՞չ ալ մեծցնե՞լ:

Եթէ (Դաշնակցութիւնը) կը գգայ որ մի քիչ նեղ դրութիւն ունի, այն ժամանակ կը մօտենայ. «Եղբայրներ, ի սէր մեր նահատակներուն, ի սէր ժողովուրդին, համերաշխութեամբ գործենք: Մինչեւ ե՞րբ ներքին կոլի մղենք»: Բայց երբ լայն շոնչ կ'առնէ, կը սկսի ներքին կոհիւր. կը սկսի քացի տալ ամէն կողմը. «Մե՛նք այսպէս ըրինք, այնաէս ըրինք, մե՛ր հերոսները, մե՛ր զինուրները, մե՛ր նահատակները, մե՛րը, մե՛րը, ամէ՛նքը մերը»:

• • •

Արմիստիսէն<sup>29</sup> վերջ, Պ. Խատիսեան Զանգեզուր, Գորիս ինձ մի նամակ գրած է. «Սիրելի Անդրանիկ, իմ ուժեղ ցանկութիւնն էր որ դուն մեր կառավարութեան հետ հաշտուեիր եւ ես կը լինէի անոր միջնորդը:

Ա. Խատիսեան»:

Պատասխանեցի. «Սիրելի Պ. Խատիսեան, իմ հաշտության ու շիաշտության մեծ կարևորութիւն մը չունի. մենք այսօր կանք վաղը չկանք: Երբ Հայաստանի քարտէար գծուեց ու բոլոր պետութիւններէն ճանաչուեց ու մենք ունեցանք կրալիսիոն կառավարութիւն մը, այն ժամանակ հայ ժողովուրդը երջանիկ է, եւ եթէ այդ կրալիսիոն կառավարութիւնը ունիցէ պաշտօն տալու յարմարութիւնը տեսնայ՝ ես ուրախութեամբ կը կատարեմ անոր հրամանները:»

Ի սէր Աստծո, այնպէս ըրէք որ պատասխանատութիւնը բաժնէք հայ ժողովուրդին վրայ: Այնպէս ըրէք որ հայ ժողովուրդը երբ ձեր գերեզմաններուն վրայ գայ, ձեզ օրինէ ու աղօթէ եւ ոչ թէ անիծէ ու թքնէ»:

Այս է իմ պատասխանը Պ. Ա. Խատիսեանին:

• • •

(Անդրանիկը կը խօսի Զանգեզուրի մէջ իր գործունեութեան շորջ:- Վ.Դ.)

Պապաեանը սիսալ է. 15 հազար չէ, այլ 30 հազար է, զանգեզուրցին կը վկայէ: Արդեօք այս գաղթականները ինչո՞ւ տարի, որ բանա՞լը խանգարեն, որ անոնց սննո՞ւնդը ես մտածեմ: Ինչո՞վ ինձ օգտակար պիտի լինէին, բացի վճասից ու խանգարելուց: Տարեր եւ կոտրել սուեր եմ (եղեր)...:

Զանգեզուրի գաւառի ժողովուրդը կը վկայէ թէ ինչ աստիճան հոգ տարեր եմ, թէ՛ գաղթականներուն, թէ՛ 140 ցեխերէն ու փողոցներէն հաւաքուած որբերուն:

Երկու խօսք եւս, Պապաեան: Թորքահայաստանէն եկած 380,000 գաղթականներուն կէսը դուք ինչո՞ւ կոտրել սուիք Խոդիրի, Էջմիածնի, Երեւանի, Ալեքսանդ-

րապոլի պատերուն տակ: Այս գաւառներուն մէջ հայ ազգաբնակչութիւն կար մօս 200,000 տուն: Որոս պետութեան 40-էն 50 միլիոն ոութի ստացաք, որուն մէկ մասը Պ. Պապաջանեանի ձեռամբ եկած էր: Տասնինինգ տեսակ բարեգործական հիմնարկութիւններ հաստատեցիք այս պատրուակին տակ, տասնեակ հազար դասավայրներ ստեղծեցիք և 40 միլիոնը առանց գոնդողի ծախսեցիք. ոչ մէկին հաշիւ չտուիք: Ես չեմ գիտեր թէ քանի՞ տոկոսը պաշտօնեութեան տրուեց, գողցուեց ու զեղծուեց, և քանի՞ տոկոսը գաղթականին տրուեց:

Այս հիմնարկութեանց մէջ չկրցայ Թուրքահայաստանի վեց նահանգներէն վեց մարդ ներկայացուցիչ մտցնել: Ո՞վ ձեզ հասկցուց որ մեզ նման ստրուկները (ինա՞ արեւմտահայերը- Վ.Դ.) ձեզ նման ստորևներուն առջեւ ստրուկ պիտի դառնան ու դուք ալ միշտ յիստրուաք ու հրամայէք: Մենք այլեւս Սուլթան Համիտներ չենք ուզեր և ձեր նմանները մեր ըմբոստ հոգիներուն վրայ չեն կրնար իշխել:

• • •

Թուրքահայ գօրախումբ կազմելու ժամանակ մօտ երեք ամիս իմ դէմ դաւադրութիւնը ու հալածանքը անշափ գօրատր էր, որ երոպացի մէկ գեներալ, մէկ գնդապետ, մէկ կրնասով և մէկ որիշ պաշտօնեայ օր մը ինձ կանչելով հետեւեալ խօսքերը կ'ընէին. «Անդրանիկ, շատ կը ցափենք որ քո ոորքերուդ տակը կը փորեն ու ոորքերուդ առջեւ փուշեր կը թափեն որ յաջողութիւն չունենաս»:

Տեսրակ մը գրամանէն կը հանեն կը կարդան հալածողներու անունները: Ժամանակը որ գայ, անոնց անուններով կը խօսիմ: Թէ՛ ըստ ներուն և թէ հալածողներուն թիֆիս շատերը գիտեն:

• • •

Եւրոպա եւ Ամերիկա խօսացածներս ծայրէ ի ծայր սուտեր էին ու զրաբարտութիւններ (եղեր)<sup>30</sup>: Թշագաստցներու մէջ չխօսեցի գաղտագողի, այլ բեմերէն խօսացի, բայց կը ցաւիմ ըսելու որ «սուտերս ու զրաբարտութիւններս ու վարած գոենիկ պայքարս» իրականացուցիք ու դըժբախստացուցիք հայ ժողովուրդը: Ոչի՞նչ, տուժողը Դաշնակցութիւնը չէ...:

Մինակ այս Կաթողիկոսը չէք հալածած, այլ Հայրիկն ալ հալածեցիք, Խզմիղեանն ալ հալածեցիք:

Ս. Կաթողիկոսը իր կեանքը զոհ դնելով կեցաւ իր աթողին վրայ եւ ոչ թէ շատերու պէս փախաւ: Ինձ համար 20 գեներալէ բարձր է Ս. Կաթողիկոսը:

• • •

Անցեալ տարի երբ Ամերիկա կը գտնուէի, Գարոյ Փաստրմաճեանը ամբոխային աղմուկ մը բարձրացուց, ըսելով թէ Պ. Պողոս Նուաբար Հայաստանի հարաւային մասը քորտերուն կը յանձնէ<sup>31</sup>: Արդեօք այս տարի եւս նյու աղմուկը պիտի բարձրացնէ<sup>32</sup>, ըսելով (որ) Խատիսեանը Սեւիր դաշնագիրը չեղեալ կը համարէ<sup>33</sup>: Այս դեռ քիչ էր, Պուաշինկրէնի կառավարութեան պաշտօնեաներուն կը թարգմանէ Խորէն Եպիսկոպոսին ըսածները, թէ հայ ժողովուրդը ձեր մանսէթը չ'ոգեր, այլ ձեր նիւթական օգնութիւնը եւ ուազմամթերք<sup>33</sup>:

Պ. Պուատեանը թող հարցնէ իր կարաւանի մը չափ տիփոմաթներուն՝

Ահարոնեան

Տոքթոր Նեւրուց

Սիմոն Զակորեան

**Միքայէլ Վարանդեան  
Վահան Փափսգեան  
Շանթ  
Հանըմեան  
Գեներալ Կորկանոֆ  
Քաջազնունի  
Էնֆիէճեան  
Սուրէն Մելիքեան  
Փատրմաճեան, Եւլն.**

շարք մը գրագիրներ, կորցած աչքերը անոնց չի՝ տեսներ: Յամենայնդէսպ, Պ. Պապաեան, Դաշնակցութեան դրամով սալոններու մէջ չապրեցաց, այլ՝ հայ ժողովուրդի դրամով: Այս շրջանին օգուտսու ու վճասս գիտէ ժողովուրդ:

**Պապաեան, ձեր այսօրուան մեղադրանքները Զանգեզորէն սկսեալ Ալբատի ունեցած էի:**

Ասոր համար ալ չուզեցի որեւէ ալթոռ գրաւել:

**Նախատեսած էի որ այդ աթոռները խարիսով էին, քանի որ Ռուսաստանը իր վերջին խօսքը չէր ըսած: Ապացոյց որ այդ խարիսով աթոռներէն բոլորդ թութի պէս վար թափեցաք:**

**Աշուղներ Ծիսանին ու Սարհատը, որոնք երկու աչքով կոյր էին, բնազդով աւելի կը տեսնէին հեռու քան դոք չորս աչքով:**

## ԽՄԲԱԳՐԵԱԼ ՕՐԻՆԱԿԸ

Ա.

Կ. Պոլսոյ «Ճակատամարտ» թերթին 15 Փետրուարի թիին մէջ կարդացի իմ մասին գրուած յօդուած մը: Գրողը վարժապետ մըն է, որ զինուորական գործերու վրայ ալ կը ճառէ: Այդ յօդուածին պարունակութիւնը պարբերաբար յեղեղուած է դաշնակցական մամուլէն, որ միամիտները մոլորեցնելու համար անձերը եւ դէքերը կը ներկայացնէ խեղաթիւրուած կերպով: Ուրեմն ես չեմ գրեր իմ զրաբարտիչներու համար, որոնք պատասխանի արժանի չեն. բայց կը գրեմ պատմութեան համար, որ պիտի դատէ թէ՛ զիս եւ թէ անազնի հակառակրդներս:

Դաշնակցութիւնը միայն զիս չէ որ հալածած է: Ան հալածեց Եփրեմը, Սագօն, Բժշ. Աթապէկեանը, Շահումեանը եւ բոլոր անոնք, որ չենթարկուեցան իր քմահանցքին եւ գործիք չեղան իր ձեռքք: Դաշնակցութիւնը հալածեց մինչեւ Հայրիկը, Իզմիրլեանը, մինչեւ ներկայ Ամենայն Հայոց Ս. Հայրապետը, որ աթոռին վրայ այսօր կը մնայ հակառակ ամէն վտանգի եւ չի խորհիր փախչի շատերու նման:

Ինձ համար կ'ըսեն, թէ «Դաշնակցութեան շփացած զաւակը» եղած եմ:

Բարեբախտաբար 1889-ին իմ յեղափոխական վարժապետու Դաշնակցութիւնը չէ եղած: Այն ժամանակուան յեղափոխական ուսուցիչներս, ուրախ եմ ըսելու, որ կ'ապրին այսօր:

Չեմ կրնար հասկնալ թէ կուսակցութիւն մը ո՞ր աստիճան իրաւոնք ունի սեփականացնելու իր անցեալի հետեւորդները, երբ ներկան բոլորովին կը հակասէ իր անցեալի քարոզած վարդապետութեանց ու ազգայնական

**ոգիին:** Ուրախալի կ'ըլլար հարկաւ, որ Դաշնակցութիւնը ունեցած ըլլար յայտնի ու անյայս մերժմանը, որոնց դաստիարակը իրեն պատկանող ինտելիգէնտիան եղած ըլլար: Իմ այն անզուգական ընկերներս, որոնք չկան այսօր եւ զորս Դաշնակցութիւնը կը կարծէ սնուցած ըլլալ իր ծոցին մէջ եւ որոնց անունով այս կոսակցութիւնը ուզած է միշտ հիւսել իր գործունեութեան դափնեաբակը, ինձ նման Դաշնակցութեան շփացած զաւակները պիսի համարուէի՞ն, եթէ միեւնոյն պայմաններու տակ ստիպուած ըլլային մեկուսանալ եւ քաշովիլ Երրպապի մէկ անկիւնը «Սալոններու հիսու ու կացին մէջ հանգիստ փնտուելու համար», ինչպէս կը սիրեն ըսել հակառակդրդներս:

Տասնեակ տարիներ զիս ու ինձ նման զինուորները սնուցած են իրենց ծոցին մէջ Սասունցին, Մշեցին, Ախլաթցին ու առհասարակ հայ ժողովուրդը, որո՛ւն միայն զինուորներն էինք եւ ոչ թէ Դաշնակցութեան եւ կամ որեւէ կոսակցութեան:

Հայ ժողովուրդի ծոցը սնած այս հարազատ զինուորները երբ կը կոուէին մայր երկրի վրայ ներկայ պայմաններէն հարիր անգամ աւելի դժոխային պայմաններու տակ, Դաշնակցութիւնը իր արտասահմանի մամուլին մէջ կոսակցական պայքար կը մղէր, շահագործելով կոուող անզուգական ընկերներու անունները: Կարելի չէ հասկնալ որեմն, թէ մենք կոուող ներս եղած ենք Դաշնակցութիւնը սնուցանող ներս, թէ աև՝ մեզ:

Դաշնակցութիւնը այսօր հերոսաբար ինկող ներու անունով խօսելու իրաւոնքէն զորի է:

Ես չեմ կրնար երեւակայել թէ անհատ մը կրնայ ըլլալ որեւէ կոսակցութեան սեփական ապրանքը, զոր ուզածին պէս կարենայ ծախել ուզած գինովը ու շահագործել զայն:

## Բ.

Ես Դաշնակցութենէն քաշուած եմ 1907 թուականին: 1917-ին «Հայաստան» թերթի մէջ հրատարակուածը երկրորդ հրաժարական էր:

1907-ին Վիեննայի համաժողովին մէջ Դաշնակցութիւնը կ'ընդունէր Կովկասեան նախագիծը, այսինքն կը հրաժարէր իր բուն նախատակէն, որ էր թոքահայ ժողովուրդին ազատագրութիւնը, հետապնդելու համամարդկային նպատակներ:

Ասիկա կը նշանակէր կիսով շահի թաղել Թոքահայոց դատը:

Այս երեք օրուան ընթացքին, որ տեսեց Կովկասեան նախագծի վիճաբանութիւնը, ամբողջ հոգիովս դէմ դրի: Մալումեան, համաժողովին մէջ օրուան նախագահը, բողոքեց, ըսելով թէ ես եւ հետո քանի մը հոգի պատճառ կը դառնանք ժողովի երկարաձգման:

Այն ատեն ես պատասխանեցի:

- Արին ձեր ի գլուխ ձեր: Ըրեք ինչ որ կ'ուզէք: Բայց Ռուսիոյ դուները մեզի դէմ մի' փակէք: Մենք շատ թշնամի ունինք արդէն, Ռուսիան ալ թշնամի մի ընեք մեզի, և պատճառ մի' տաք, որ Կովկասի հայութիւնն ալ Թոքահայոց վիճակին ենթարկուի:

Նոյն համաժողովին երկարօրէն վիճաբանուած ուրիշ խնդիր մըն էր Վասարուականի մէջ գտնուող զէնքերն ու ուազմամթերքը: Իմ տասնեակ տարիներու փորձառութեամբ համոզուած էի, թէ այդ զէնքերը թշնամիին ձեռքը պիտի անցնէին: Արամ Մանուկեան (Փաշա) հակառակը կը պնդէր: Ինձ չլսեցին եւ հաւանեցին Արամին, որ ոչ մէկ փորձառութիւն ունէր: Չորս ամիս եւոք, այդ զէնքերը անցան թշնամիին ձեռքը եւ Արամ ձերբակալուեցաւ իր թագաստոցին մէջ:

Այս լուրջ առնելուս այլեւս աւելորդ համարեցի մնալ Դաշնակցութեան մէջ եւ Վառնայէն հրաժարական գրելով ղրկեցի Ժընե, որպէսզի հրատարակոի «Դրօշակ» մէջ: Ժընեի «Բիրօ»ն իր անդամներէն Սարգիս Միհնասեանը փոխացուց բռվս զիս համոզելու համար: Թիֆլիսի «Արեւելեան Բիրօ»ն եւս կեղծ անունով հեռագիր մը կրու տար, որ չառնեմ այսպիսի քայլ մը:

Այս թուականէն սկսեալ Դաշնակցութեան ըրածները տեսնելով՝ ես աւելի ու աւելի ամրապնդուցայ հրաժարական առաջ բերող համոզումներու մէջ:

Արդարեւ, անկէ ետք կը տեսնէի Դաշնակցութիւնը, որ իր բանը գործը կ'ընէր հալածել հայ «արլժուաները», իրո թէ բանուրիներու շահը պաշտպանելու համար գործադողւներ առաջ կը բերէր Պաքուի եւ Պաթումի մէջ: Այս գործադողներէն սուժեցին միայն ճաֆրային հաստատութեանց հայ գործատէրերը, որոնցմէ յաճախ դրամ մուրացած էր նոյն կուսակցութիւնը: Ասոնցմէ շատեր փակեցին իրենց գործարանները ի մեծ ուրախութիւն թաթար գործատէրերու: Տասնեակ հազարաւոր հայ գործատորներ մնացին փողոցը եւ թափառեցան անգործ: «Օսմանեան սահմանադրութենէն» յեսոյ, Դաշնակցութիւնը իր գործադողները ստարածեց Պոլսյ շրջանակներէն մինչեւ Խարբերդի եւ Սեբաստիո գորգի գործատեղիները:

Դաշնակցութիւնը անկէ ի վեր հաստարիմ մնաց իր ընկերվարական նախատակներուն: Երբ ունեցանք Անկախ Հայաստան, անոնք ընկերվարութիւն քարոզեցին Ղարաբաղէն մինչեւ Սարը Գամիշ հայ ժողովուրդին, որուն 80 տոկոսը այբովենը չէր գիտեր դեռ: Կ'ոզէին թուրքերու եւ թաթարներու ալ սրբվեցնել ընկերվարութիւնը եւ իրենց օրկաններուն մէջ կը պոռային. «Աշխա-տաւորնե՞ր, միացէք առանց ազգի խստրութեան»:

Երանի թէ Դաշնակցութիւնը այս «միացէք»ի յորդորը

կարդար հայ ժողովուրդին եւ փոխանակ յիսուն տարի  
Աերքին կրոսակցական կոի մղելու, միութիւն առաջ բերելու  
աշխատէր:

1907-էն սկսեալ մինչեւ 1914 ապրած եմ Վառնայէն  
մէկ ժամ հեռու կրշուած գիւղը, որ 120 տուն պոլկար եւ<sup>1</sup>  
տասը տուն ալ թուրք կար: Վառնայի հայերը եւ նոյնիսկ  
պոլկարները կը վկայեն թէ ինչպէս ապրեցաւ այս եօթը<sup>2</sup>  
տարուան շրջանին:

#### Գ.

1908-ին թուրքերը կեղծ սահմանադրութիւն մը  
հոչակելով յաջողեցան խարել Եւրոպան եւ որսալ  
յեղափոխականները:

Իբրեւ «խտէալիստ յեղափոխական» հոչակուած  
մարդիկ աշխարհի չորս անկիւններէն թափեցան  
Պոլիս, համբուրուեցան ոճրագործներու հետ, ընկեր  
դարձան անոնց, մոռնալով մեր հարիւր հազարաւոր  
զիները: Բեմերէն պուացին թէ իրենք այլեւս «Օսման-  
ցիներ» են:

«Սահմանադրութեան» հոչակման առաջին օրերուն  
տեսայ Մալումեանը (Ակնունի), որ Պուլկարիա կը  
գտնուէր, Ռ. Զարդարեանը եւ Վահագնը, որ ետքէն  
Կիլիկիոյ մէջ կախաղան հանուեցաւ: Շատ խնդրեցի  
իրենցմէ, որ չերթան Պոլիս, ըսի թէ թուրքերը մէծ  
թակարդ մը կը լարեն զիրենք մէջը ձգելու համար:  
Չլսեցին ու գացին:

Անկէ եսք սկսաւ կոի մը թրքական խորհրդարանի  
աթոռները խլելու համար: Քանի մը վարժապետներ,  
որոնք ամիսը երկու ոսկի առնելով պիտի գոհանային,  
ստացան 50 ոսկի ամսական: Թոքաթլեանի, կամ  
կղզիներու մէջ կերուխումներ սարքուեցան «ընկեր»

Թալէադներու եւ «ընկեր» Էնվէրներու հետ, որոնց բացին ինչ գաղտնիք որ ունիին:

Ատանայի ջարդէն մօտ յիսուն օր առաջ կեղծ անցագիրով մը Պոլիս հանդիպեցայ: Ակնունի, Վարդգէս, Զարդարեան եւ Դաշնակցութեան շէֆերէն դեռ որիշներ ամբողջ հինգ ժամ ուզեցին զիս համոզել թէ Ժէօն Թիւրքերը այլեւս թոյլ չեն տար ոչ մէկ կոտորած: Ես հակառակը կը պնդէի եւ կ'ըսէի:

- Չեմ հաւատար. այս գազանները մեզ դարձեալ կը կոտրեն. ըրածնին դարձեալ կեղծիք է, դոք կը խարուիք եւ կը խաբէք մեր ժողովուրդը: Ինքնապաշտպանութեան գաղափարը երբէք մի՛ լքանէք եւ պատրաստեցէք ժողովուրդն ալ այդ ուղղութեամբ: Տիգրանակերտէն սկսելով մինչեւ պարսից սահմանը 160 հազար զինուած քիւրտ կավ: Ժէօն Թիւրքերը զինաթափ չեն ըներ զանոնք եւ կը պահեն մեզ յարմար առթիւ կոտորել տալու համար:

Մալումնան այն ատեն դարձաւ ինձ եւ ըսաւ.

- Ի՞նչ յուետես մարդ ես դուն, երբէք չտեսայ, որ քիչ մըն ալ լաւատես ըլլայիր:

Նոյն պահուն Վարդգէս ինձ կ'առաջարկէր, որ ծանօթանամ Ալի փաշայի հետ, որ այն միջոցին ուստիկանութեան տնօրէնն էր Կ. Պոլայ մէջ:

Հարցուցի, փնտուեցի եւ հաւացայ, թէ այս այն Ալի փաշան է, որ Սասունի Տալուրիկի «Զբոսանք» թաղի բնակութիւնը կոտորել տուաւ եկեղեցիին մէջ եւ յետոյ այրել տուաւ զայն: Ալի փաշան ինձ դէմ կոտուած էր երեք անգամ: Հիմա կ'ուզէին որ իմ ձեռքս դնեմ անոր արիւնու ձեռքերուն մէջ եւ ըսեմ. «Երէկ կրիս կ'ընէինք, այսօր ընկեր ըլլանք»:

Իմ սովորական զայրոյթովս պատասխանեցի այս բոլորին եւ ըսի.

- Խերը տեսնաք. բայց գոնէ ժողովուրդը մի՛ խաբէք:

Եւ «մնաք բարով» ըսելով մեկնեցայ Եգիպտոս:

45 օր չէր անցեր, երբ իմացայ թէ Թաղէադ և իր նմանները կրտորել կու տան Աստանայի հայութիւնը:

Այն ասեն բուռն ոճով ճամակ մը գրեցի Ակնոնիին, ըսելով թէ ո՞վ իրաւոնք ունէր, ե՞ս՝ իմ յունտեսութեամբս, թէ ինք՝ լաւատեսութեամբ. «Լաւ գիտցէք որ,- աւելցուցի,- երբ առիթը գտնեն ընկեր Թաղէադներ ձեզ ալ կրտորել ափսի տան»:

Այս տողերը գրելու ատենա երբեք միտքէս չէի կրնար անցնել, թէ Դաշնակցութիւնը նոյն միջոցին Սելանիկի մէջ համաձայնութիւն մը կը կնքէր հթթիհասի հետ:

Անկէ ետք, այլեւս Դաշնակցութիւնը չափ ու սահ- ման չճանչցաւ: Պայքարը սկսաւ Պատրիարքարանի իրաւունքներուն դէմ երեսփոխանական ընտրութիւններու առջիւ. եկեղեցին ու կղերին դէմ «բաց ու գոց»ի վէճներով. հայ ընտանեկան սրբութեան դէմ՝ «Ազատ սէր» քարոզելով. հայ տնտեսութեան դէմ՝ «պուրժուաները» հայածելով:

Դաշնակցութեան պերճախօս երեսփոխանները արդէն քրիստոնէից զինուրագրութիւնը ընդունել տալով ապացուցած էին, թէ «հաւատարիմ օսմանցիներ» են:

Կ. Պոլիսէն յարձակումի ազդանշան մը տրուեցաւ «Զարիգմի դէմ»: Դաշնակցական թերթերը կը պուային «Անկցի՛ Ռուսաստան, կեցցէ՛ ազատ և յեղափոխական Թուրքիա»:

Անոնք չէին բաւականանար կոիւ յայտարարելով Ռուսիոյ դէմ. կ'ուզէին տապալել պարսկական կառավարութիւնն ալ ... 50-էն 100 զինուր դրկելով Դաւթէծ ու Թեհրան: Այս անմիտ ու աննպատակ կոիւներն ալ արգիելու համար խօսեցայ շէֆերուն, բայց անօգուտ:

Եկաւ Պալքանեան պատերազմը, որուն մասնակցեցաց առանց հարցնելու Դաշնակցութեան: Ես կորեցայ իմ

ցեղիս դարաւոր թշնամին դէմ:

Ես մէկ խուալ եւ մէկ նպատակ ունէի. հարուածել մեր դարաւոր թշնամին: Ասկէ դուրս որեւէ պետութեան կամ կառավարութեան դէմ շարժումի մը հակառակ մնացի մինչեւ վերջ:

Իսկ Դաշնակցութիւնը փոխուեցաւ հազար ուղղութեան: Օր մը ոռուասէր էր, միւս օր ոռուատեաց. օր մը թուրքերու թշնամին էր, միւս օր անոնց բարեկամ. օր մը անգլիասէր էր, միւս օր կը պոտար՝ «անկցի Անգլիան». օր մը Պարսկաստանի բարեկամն էր, միւս օր կը կոուէր անոր դէմ:

Այս հանգամանքը միայն ցոյց կու տայ թէ Դաշնակցութիւնը զուրկ էր այն հեռատեսութենէն եւ իմաստութենէն, զոր անպայման պէտք է ունենայ ժողովորդի մը ճակատագրին հետ խաղացոյ որեւէ անհատ կամ կազմակերպութիւն:

Վեկը կրունցուցած մարմին մը ինչպէ՞ս պիտի կրնար ղեկավարել ազգ մը:

Ահա թէ ինչո՞ւ համար մեր ազգը առաջնորդուեցաւ աղէտէ աղէտ եւ դժբախտութենէ դժբախտութիւն:

## Դ.

Ընդհանոր պատերազմին սկիզբը անցայ Կովկաս եւ մնացի ոռուական բանակին մինչեւ 1917-ի յեղափոխութիւնը, երբ Հայաստանի Ապահովութեան Խորհուրդը օրոխումը մը կազմակերպեց: Այս առթիւ ամբողջ երեք ամիս ինձ դէմ լարտեցան դաւադրութիւններ, եւ եղան հալածանքներ: Եւրպացի օրուակար մը, հիւպատոս մը եւ ուրիշ պաշտօնեայ մը օր մը զիս կանչելով ըսին հետեւեալը.

- Անդրանիկ, շատ կը ցաւինք որ քու ոսքիդ տակ

փոսեր կը փորեն եւ փուշեր կը թափեն, որ յաջողութիւն չտնենաս:

Այս ըսելով տեսրակ մը հանեցին իրենց գրպանէն եւ կարդացին զիս հալածողներուն անունները:

Թէ՛ յիշեալ եւրոպացի անձնաւորութիւններուն եւ թէ տեսրակին մէջ արձանագրուած հալածիչներուն անունները կը հրապարակեամ, եթիւ որ յարմար ժամանակը գայ(\*):

Պատափանելով հակառակորդներուն այն խօսքին, թէ չկրցայ կասեցնել թրքական արշաւանքը Կարինի առջեւ, ըսեմ որ Կարին մտնելէս մինչեւ ելնելս տեսած է վեց օր: Այս ճակատին առջեւ, Վասպորականէն մինչեւ Երզնկա եւ Բաբերդ, կատարուած չարիքին պատճառները պէտք է փնտուել Թիֆլիսի աղջկանց գիմնազիոնին մէջ կազմուած գործիսի (զօրաբանակ) եւ Ազգային Խորհուրդի մօտ: Այս զօրաբանակին կազմութեան համար ծախսուեցաւ տասը միլիոն ռուբլի:

Արդեօք կրնա՞ն ըսել, թէ Քէրէնսկիի կառավարութեան վեցամսեայ շրջանին մէջ 500 հազար ձայն ներկայացնող(?) Դաշնակցական կոսակցութիւնը կրցա՞ն դրկել 5 հազար կամ 3 հազար հոգի դէպի ճակատ:

Սարդգամըշ հասնելուն ճակատի ընդհանուր հրամանատար վրացի զօրավար Օտիշիլիցէն ըսաւ ինձ. «Ես հազիր ազատուցայ այդ ճախճախուսներէն, հիմա ալ դու ես որ պիտի ինաս միեւնոյն ցեխներուն մէց»: Թարգմանն էր բժիշկ Զավոլիէֆ:

Թէ ինչպէս օգնած է ինձ դաշնակցական կառավարութիւնը Զանգեզոր գտնուած միջոցին, այդ յայտնի կ'ու-

---

(\*) Զօրավարը կը յուսանք կը ներէ մեզ անգաղտնապահութիւն մը, եթէ ըսենք որ այս հալածիչներուն գլոխը կը գտնուէր Պր. Ա. Ահարոնեան: Ծ. Խ.

լայ երբ ըսեմ, որ այդտեղ գտնուած երեք գաւառներու հարիր հազար բնակչութիւնը 50 հազար ոորմի ծախսելով երեք անգամ պատգամատր դրկած էր Թիֆլիս Ազգային Խորհրդութիւն օգնութիւն առհանջելու եւ ամէն անգամուն ալ ձեռնունայն վերադարձած էր: Նոյնիսկ իմ բանակին պատկանող գումարը զոր ուղարկած էին ինձ Վահան Փափազեան եւ Ա. Թէրզիացեան, Երեւանի կառավարութիւնը գրաւեց, որպէսզի քայլայուի զօրախումբ:

Երզումն վերադարձիս Զօր. Նազարբէկեանի հրամանով գացած էի Ալեքսանդրապոլի աջ թեւը, որիկէ Կիւլի Պոչախ, Օրթաքիլիսէ, Գազանճի: Այդ ժամանակ Պրէսթ-Լիթովսկի դաշնագրով Ախտրեանն (Արփա չայ) էր Հայաստանի սահմանը: Զօր. Նազարբէկեան համոզուած էր որ թուրքերը Ախտրեանէն անդին չեն անցնիր, բայց օր մը երեք ժամ տեսող կրիտ վերջ հայ կանոնաւոր զօրքը Սղեքսանդրապոլը յանձնելով նահանջած էր Գարաքիլիսէն եւ ինձ լոր չէր տուած:

Իմ վրայ եկող թրքական զօրամասին հետ երեք օր կրի ունեցայ, առանց մեր զօրամասերէն ոչ մէկուն հետ կապ ունենալու: Այս տեղէն 20 գիւղի հայ ժողովուրդը հետու առնելով ողղունցայ Զալալ Օղլու: Թրքական զօրամասը կրո գար ետևեւ ու դեռ Զալալ Օղլու շհասած եօթը թարար գիւղեր սկսած էին զարնել կրնակէն: Զալալ Օղլու հասնելուս ուզեցի անմիջապէս յարաբերութեան մէջ մտնել Գարաքիլիսէի հետ հեռաձայնով: Հեռաձայնի գլուխը եկողն էր Նազարբէկեանի օգնական, պատերազմական գոմիսէր դաշնակցական վարժապետ Մամատեան, որ կ'իմացնէր ինձ թէ՝ վեց օրէ ի վեր մեզմէ լոր շոնին, միւսնոյն աստեն կ'ըսէր ինձ. «Թրքական ոժեռը Համամլուէն մեր վրայ պիտի յարձակին, որով Գարաքիլիսէն թողլով կ'երթաք Տիլհան, վերշին յարաբերութիւննիս է ձեզ հետ», ու հեռաձայնը կրորունցայ: Ցերեկ եւ

գիշեր հեռագիրով եւ հեռաձայնով գրագիրս՝ սպայ Շիմ-շիրեան վեց անգամ ուզած էր յարաքերութեան մտնել, բայց ոչ մէկ պատասխան, որով յայտնի Կ'ըլլար որ առանց կողի Գարաքիլիսէն թողած են մերինները:

Ետևէս եկող թրքական օրուամասը հասաւ Զալալ Օլլու: Զի կրնար 20 հազար գաղթականութիւնը թողլով բախտին՝ հեռանալ: Մէկ ու կէս օր կոռելէ վերջն էր միայն, որ գաղթականութիւնը բաւական ճամբար կորեց դէսի Գալաքէրան երկաթուղի կայարանը, որով կրցայ մեկնիլ Գալաքէրան Տսեխ գիտը, որ գտայ բանաստեղծ Յովհաննէս Թումանեանը:

Եթէ թուրքերը յանդնութիւնն ունենային դատարկ Գարաքիլիսէն գալով Լոռիի կիրճը գրաւելու, ես իմ օրուամասով ու ամբողջ գաղթականներով պէտք էր գերի մնացած ըլլայինք:

Հինգ օր վերջ Գարաքիլիսէն հեռաձայնով իմացայ Մամասեանէ, թէ վերադարձած են Գարաքիլիսէ ու ոչ մէկ թուրք չէ մտած բաղաքը: Երեք ժամ վերջն ալ հրաման ստացայ Նազարբէկեան՝ պահել երկաթուղիի գիծը: Յեսոյ հեռաձայնով կ'իմացնէր ինձ Գոմիսէր Մամասեան, թէ հայ զինուրիները ոգեւորուած կը հալածեն թշնամին Գարաքիլիսէի երկաթուղիին ուղղութեամբ: Անմիջապէս կ'իմացնեմ որ թշնամի նահանջը կեղծիք է, խորհրդող կու տամ չառաջանալ կերտոնով, ու երկու թեւերը ամուր պահել միշտ, կեղուննէն չվախճալով բնաւ:

Առաջին օրուան չորս ժամ կողիւն վերջ, հետեւեալ առաւօս կոխը կը վերսկսի եւ երեք ժամ յեսոյ կ'իմանամ թէ Գարաքիլիսէն յանձնած են արդէն ու նահանջած դէսի Տիլիճան:

Նազարբէկեանի օրուամասէն դասալիք եղող 39 սպայ եւ մի քանի հարիւր զինուր, որոնք կը փախչէին դէսի Թիֆլիս, Վրաստան, գիշերուան ժամը մէկին կը հանդիպին

պահապաններուս, որոնք փոխադարձ համազարկով կը կեցնեն այդ դասալիքները և առաօսուն կը բարձրանան Տսեխ գիւղը իմ մօտս: Այս բոլոր անցուդարձներուն կենդանի վկան են բանատեղծ Յովհաննէս Թումանեան և շատ մը Լոռեցիներ:

Յովհաննէս Թումանեանի աջակցութեամբ նախ հաց կը տրուի այս քանի մը հարիւր հոգիին: Զօրավար Կորլանեանի (թնդանօթաձիգ), որուն քով կան չորս ոռու սպաներ, կը հարցնեմ, թէ ո՞ւր գնաց Նազարբէկեան:

- Տիլիճան,- կը պատասխանէ:

- Դուք ո՞ւր կ'երթաք:

- Թիֆիս:

- Պարոններ, կ'ըսեմ, եթէ դուք Թիֆլիս երթալ ոգէք, Պորշալուի թաթարները բոլորդ ալ կը կոտորեն եւ զէնքերնուդ կը տիրանան:

- Ազնի խօսք կու տանք, պատասխաննեցին ոռուերէն լեզուով, որ վաղը կամ միւս օր կը հետեւինք քեզի եւ կու գանք:

Թումանեանի եւ Լոռեցի քան հոգիի ներկայութեան պատասխաննեցի.

- Դուք չէք հետեւիր ինձ, պիտի երթաք Թիֆլիս եւ կոտորել պիտի տաք այս սպաները եւ քանի մը հարիւր զինուորները:

Իսկապէս ալ անոնք գացին եւ կոտորուեցան: Ազատեցաւ միայն զօրավար Կորլանեան, շեմ գիտեր ինչպէս:

Հետո քան հազար գաղթական ունենալով, քալեցի երկու օրուան ճանապարհ, սարսափելի անձրեւի եւ կարկուախառն ճիւնի տակ, հասայ Տիլիճան, որ տեսայ թէ ոչ որ չկայ, բոլորն ալ փախած են: Գտայ Մեսրոպ եպիսկոպոսը հազարէ աւելի որբերով, որոնց մէջ կային մինչեւ 15 տարու աղջիկներ:

Փախչողները գետը թափած էին 12 գնդացիր, 2

թնդանօթ, միլիոններով փամփուշտ եւ քանի մը հազար թնդանօդի ոռուբ:

Կապել տալով թելեֆոնի եւ հեռագրի թելերը յարաբերութեան մտալ էլեկտրայի եւ Երեւանի հետ:

Զինուորը դասարձեցի դէախ Գարաքիլիսէ, Տիլիճանէն 13 վերստ հեռու: Զօր. Նազարբէկեան կը հեռագրէր ինձ. «Ի սէր Աստուծոյ եւ Ազգութեան, Տիլիճանը պահի՛»: Պատասխանեցի, թէ քանի մէկ հատ փամփուշտ ունիս, Տիլիճանը չեմ ձգեր:

Այն ատեն հաց չունէինք: Կերածնիս քուքուրուզ (եգիպտացորեն) եւ գարի էր:

## Ե.

Այս միջոցին Զօր. Կորկանեան կը գտնուէր Կարս: Պաթում Վէհիա փաշայի մօտ էին Քաջազնունի, Խատիսեան եւ Պապաջանեան, նաև Օհանջանեան եւ սոցիալ դեմոկրատներէն Զոհրապեան եւ Բէկզատեան: Հաշուութեան պայմանագրութիւնը կը դրկուի ինձ թուրք սպաներու ձեռքով՝ նախ Կարսէն Զօր. Կորկանեանէն, երկրորդ՝ Գարաքիլիսէն Վէհիա փաշայի հրամանը. երրորդ՝ Թիֆլիսի Ազգ. Խորհրդին Աղասիաֆայի ճամբով: Ասոնք կարդալէ վերջ կ'ուղարկեմ Երեւան՝ Զօր. Նազարբէկեանի:

Պ. Պապաջանեան ինձ պատմած է, թէ հաշուութիւնը ստորագրուած է Նազարբէկեանի կողմէ Թիֆլիս դրկուած այն հեռագիրին վրայ, որով օրովակարը կ'ըսէր, թէ ոչ մէկ կրուու զինուոր չունի:

Հաշուութեան պայմանագիրը կարդալէս ետք Տիլիճանէն հեռագրեցի Նազարբէկեանին հետեւեալը.

«Վեց հարիւր տարուան ստորագրութեան շղթան դարձեալ ձեր վիզն ու ոտքը կ'անցնէք ձեր ձեռքով: Չեմ կրնար այս

պայմաններուն հանդուրժել, մոռանալով մեր երեսուն տարուան զոհերը և մէկ միլիոն նահատակները: Սուացէ՛ք ինձմէ Տիլիճանը, որպէսզի ես մեկնիմ ուր որ կ'ուզեմ»:

Այս հեռագրիս պատճենները կային Ս. Կաթողիկոսին և Երեանի Ազգ. Խորհրդին մօս:

Դրկուեցաւ գնդ. Պաղտասարեան, որ Տիլիճանը ստացաւ ինձմէ: Տիլիճանը եօթը օր պամելէս վերջ մեկնեցայ Սեւանայ լճին հիսխակողմը գտնուող Էլենովկա գիղը:

Հոն կազմ ու պատրաստ կեցող զօրամասիս բոլոր գալիք դժուարութիւնները և բազմակողմանի զոհողութիւնները բացատրեցի: Զինուորները մէկ հոգի և մէկ բերան պատասխանեցին ինձ.

«Մենք պիտի կոորինք մինչեւ մեր արեան վերջին կաթիլը, մեր նախատակին հասնելու համար»:

Միայն գրագիր՝ սպայ Շիմշիրեան ըստ, թէ իր ընտանեկան պարագաները թոյլ չեն տար այլես ինձ հետ գալու: Ուրախութեամբ տոի անոր իրաւոնքը եւ ճամբեցի:

Այս պարոնը 1920-ի Մայիսին Ալեքսանդրապոլի պոլշեիկեան շարժումներուն ժամանակ ձերբակալուած եւ իր ասրանակը Վրան ըլլալով, բանտարկուած է եւ իր թէ բանտին մէջ անձնասպան եղած է, ինչպէս իմացայ որիշներէն:

Իմ հակառակորդներս շատ լաւ գիտեն Նախիջեան, Զովֆա և Խոյ երթավուս պատճառները: Զախորութի՞ն թէ յաջողութին ունեցավ. ասոր ալ կը վկայեն ոչ միայն այսօր Պաքուսա գտնուող յիսոն հազար ասորի և քսան հազար հայ գաղթական ժողովուրդը, այլ պարսիկները և նոյն ինքն թշնամին՝ Ալի Դինան փաշա: Զանգեզուրի, Ղափանի, Սիսիանի ժողովուրդը, մինչեւ տասը տարու մանուկները գիտեն, թէ իմ զօրամասս օգո՞ւտ ունեցաւ, թէ վնաս:

Երբ Զանգեզուր կը գտնուի դեռ, ստացայ Պ. Խա-  
տիսեանէն նամակ մը: Պատասխանելով՝ ըսի թէ իմ դժգո-  
հութիւնս դաշնակցական շէֆերէն է, թէ՝ «Հայաստան»  
թերթին մէջ հրաժարականս հրատարակուելէն վերջ  
Թիֆլիսի րայնական ժողովը ոչ իսկ ազնութիւնը ունեցաւ  
զիս հրամիրելով դժգոհութիւնս լսելու: Որովհետև ճիշդ այդ  
րայնական ժողովը կազմողներն էին, որ կը հալածէին  
զիս. բացառութիւնները յարգելի են:

«Միրելի Անդրանիկ, կ'ըսէր ինձ Պ. Խատիսեան իր այդ  
նամակին մէջ, իմ ցանկութիւնս է, որ դուն հաշտուէիր  
կառավարութեան հետ եւ ես կը լինէի մշնորդը»:

«Ի՞ս հաշտուիլս կամ ոչ, աւելցոցի իմ պատասխանա-  
գիս մէջ, մեծ կարեւորութիւն մը չունի. մենք այսօր կանք,  
վաղը շկանք: Երբ Հայաստանի սահմանները գծուին եւ  
պետութիւններէ ճանչցուին, երբ մենք կ'ունենանք քոալի-  
սիոնի կառավարութիւն, այն ժամանակ հայ ժողովորդը  
երջանիկ կ'ըլլայ եւ եթէ քոալիսիոնի կառավարութիւնը  
յարմար տեսնէ ինձ գործ մը յանձնել, ես սիրով կը  
կատարեմ անոր հրամանը: Ի սէր Աստուծոյ այնպէս ըրէք,  
որ յետագայ մերունդը ձեզ օրինէ եւ ոչ թէ անիծէ»:

Զանգեզուրի մէջ գլխաւոր մտահոգութիւնս էր 30  
հազարի հասնող գաղթականութիւնը, որուն ինչ աստիճան  
խնամք տանելս եւ փողոցներու մէջէն որբերը հաւաքելս  
տեսած է ամբողջ այդ շրջանի ժողովորդը:

Թող հակառակորդներս իրենք հաշիւը տան  
Թրքահայաստանէն Կովկաս ապաստանած 380 հազար  
գաղթականութեան, որուն կէար կոտրել սուին Խգտիրի,  
Էջմիածնի, Երեւանի եւ Ալեքսանդրապոլի պատերուն տակ  
եւ այդ գաւառներու 200 հազար սունի հասնող ազգաբր-  
նակութեան աչքին առջև: Որուն պետութենէն, շնորհի Պ.  
Պապաջանեանի ջանքերուն, մօս յիսուն միլիոն րուալի  
ստացան, այս դրամները բաշխուեցան զանազան

բարեգործական հիմնարկութիւններու ձեռքով, մեծ մասամբ տասնեակ հազար դասալիքներու, որոնք իբրև պաշտօնեաց կը ծառայէին այդ հիմնարկութեանց մօս: Այս դրամին հաշիները չտոփին, ծախսեցին առանց քոնթ-րողի: Հակառակ շանքերուս չկրցայ այս բարեգործական մարմիններու մէջ մտցնել ԹՌքահայաստանի վեց նահանգներէն վեց ներկայացուցիչ, որպէսզի մսխումի եւ զեղծումի առաջքը առնուել:

## Զ.

Հակառակորդներս զիս կը մեղադրէն Էջմիածին ուխտի երթալով զէնքերս «Կաթողիկոս Զօրավարին յանձնած» եւ «Երեւանի վրայ արշաւած» ըլլալոս համար:

Այո՛, ինձ համար Էջմիածին ուխտաեղի մըն է եւ Ս. Կաթողիկոսն ալ քսան զօրավարէն բարձր է. այս պատճառով յարմար դատեցի անոր յանձնել զէնքերս:

Երբ Էջմիածին կը գտնուէի, ձիատրներ մութ գիշերով մը լոր բերին ինձ թէ զինաբափի եղած մեր զինուորներէն եօթը հոգի սպաննուած են եւ թէ հրացանաձգութիւնը կը շարունակոյի:

Նախաակս գրած էի Երեւանի հրամանատար Շահ-խաթունիի, որ առանց իմ արտօնագրիս, զինուորներէս ոչ մէկուն թոյլ չտայ Երեւան մտնելու եւ հակառակ պարագային, ձերբակալէ զանոնք: Ասկէ ետք սկսանք զինուորական ծառայութեան թուղթ տալ եւ ազատ արձակել զինուորները, դրոնցմէ մօս չորս հարիւր հոգի գացած էն Երեւան: Ամերիկացի միսիոնար Տոքժ. Ըշրջ խոստացած էր օգնել, հագուստ եւ սնունդ տալով անոնց:

Մեր զինուորներէն մէկը Զանգուի կամուրջէն անցած ատեն հայ մավզէրիստ ոստիկան մը զինուորական թուղթը կը հարցնէ, յեսոյ կ'ըսէ.

- Աստրանակ ունի՞ս:

- Ոչ, կը պատասխանէ զինուորը:

- Վրադ պէտք է հայիմ:

Եւ աստրանակ փնտելու պատրուակով մավզերիսարք կ'առնէ զինուորին քասկը եւ կը սկսի փախչիլ: Զինուորին ծանօթ եղող մը օգնութեան կը հասնի եւ միասին կը բոնեն ոստիկանը: Նոյն պահուն վրայ կը հասնի հայ սարա մը: Զինուորները յարգական բարեւ մը տալէ եւոք կը պատմեն եղելութիւնը եւ դրամին տերը կ'ըսէ դրամապանակին պարունակութիւնը: Հայ սպան փոխանակ քննելու եւ ճշդելու խնդիրը, կը փորձէ կերպով մը փախցնել գողը: Զինուորները կը բողոքեն: Ասոր վրայ սպան հայիցնով աստրանակը կը քաշէ անոնց դէմ: Ուրիշ զինուորներ կը հասնին եւ կորի մըն է կը սկսի քարերով:

Զինուորական նախարարի օգնական Դրօ յիսնեակով մը կը հասնի միջադէպին վայրը եւ կը հրամայէ զարնել: Ցիսնեակը, որ վանեցիներէ կրազմուած էր, կը պատախանէ. «Մենք մեր եղբայրներուն վրայ չենք կրակեր»: Դրօ կ'երթայ եւ կը բերէ հարիւրեակ մը ուրիշ զինուորներ, որոնք կը սկսին համազարկի: Մեր զինուորները կը յաջողին քարերով անոնցմէ ձեռք անցնել երեք հրացան: Տոքթ. Ըշը անձամբ ներկայ եղած է այս դէպերուն: Պէօյիք Վէտիի հերոսը կ'ուզէր իր քաջութեան ապացոյցը տալ հայ զինուորներ կոտորել տալով:

Ահա այս լուրն էր, որ ինձ կը բերէին ձիաւորները:

Անմիջապէս տեղույն վրայ գտնուող ոստիկան թէ զինուոր, թիւով հինգ հարիւր հոգի, զինաթափ կ'ընեմ, թէլքոնի գործիքները կը վերցնեմ, սպաները կը տանիմ սենեակս եւ Էջմիածնի մէջ կարգը պահելու համար հարիւր ձիաւոր թողլով՝ կէս գիշերէն եւոք կը մեկնիմ քովս գտնուող զօրամասով, որպէսզի Երեւան երթալով պա-

հանջեմ զինուրներուս դիակները, վիրատրները եւ բանտարկեալները:

Նոյն միջոցին Տիրայր Եպս. եւ որիշ եպիսկոպոս մը ինձմէ կը խնդրեն, որ նախապէս իրենք երթան եւ հասկան խնդրո՞ւ: Ըսի, թէ Զանգոփի կամորջին գլուխը հասնելէս յետոյ ժամ մը միջոց կուտամ զինուրներուս դիակները, վիրատրները եւ բանտարկեալները ինձ վերադարձնելու համար: «Հակառակ պարագային, կ'ըսեմ, պատասխանատո չեմ այն կոիսին համար, որ պիտի մղոխ քաղաքէն դորս»:

Երբ կը մօտենամ Զանգոփի կամորջին, ինձ մօտ կու գան անգլիացի սպայ մը եւ սպազ Մարտիկ Պալեոգեան, որ անգլիացիներու մօտ կը ծառայէր: Անոնք ալ ինձ կը խոստանան բերել սպաննուած, վիրատր եւ բանտարկեալ զինուրներու: Վ'ըսեն նաեւ, թէ քիչ մը եւոք կը հասնի նաեւ անգլիացի Զօր. Տէվի: Կը հասնիմ կամորջին գլուխը եւ կը սպանեմ ժամ մը: Շատ շանցած կը բերեն ծունկէն վիրատրուած զինուր մը, զոր փոխադրել կու տամ Էջմիածին: Սպաննուածներուն դիակները կոր-անցուցին, ըսելով թէ սպաննուած չկայ:

Եկան Զօր. Տէվի եւ Շահսաթունի եւ խոստվանեցան, թէ այս բանին մէջ յանցաւորը Դրօն էր, խոստացան պատժել յանցաւորը:

Եկան նաեւ բանտարկուած զինուրներէն մէկը, որ միջամտած էր կոիսին: Այս զինուրը պատմեց, թէ ինչպէս իր դրամը, սորը եւ ատրճանակը առած են նախապէս եւ բանու մտնելէ եւոք ալ ոսքէն հանած են կօշիկները եւ տարած: Կը պահանջեմ այս զինուրին գոյքերը, որոնք եւս կը դարձուին:

Էջմիածին հասնելէս առաջ արդէն մավզէրիստները սպաննած էին 150 հոգի: Օր չէր անցած որ մարդ մը չսպաննուի կամ չխեղդուի: Էջմիածին ինձ մօտ եկան

գիտացիներ եւ գանգատեցան, թէ կառավարութիւնը զիրենք թալլած էր, ձեռքերնէն առնելով բամպակը ոչինչ գինով (փուժ մը բամպակը 50 րուպիի, որ նոյն օրուան հաշուով կ'ընէր 2 ֆրանք):

Գիտացիներուն տուած տեղեկութեան նայելով, գրաւուած այս բամպակին արժէքը 300,000 անգիւական ուվի էր: Այս բամպակն էր, որ Պ. Արարունեան ոգեց ծախտել Լիվորուուի կամ Մանչեստրոի մէջ, բայց ելեւմտական նախարար Սարգիս Արարատեան անկէ աւելի ճարպիկ ելլելով ծախսած էր Պաթումի մէջ, ինք ստանալով գոմի-սիոնը:

Ես պատասխանեցի գիտացիներուն, թէ որեւէ կապ չունի՞ Երևանի կառավարութեան հետ եւ կրնան երթալ ու աղերսագիր մը տալ ներքին գործերու նախարարին իրենց բամպակի խնդրին համար: Գիտացիները ըսին թէ արդէն դիմած են եւ արդիւնք մը չեն կրցած ստանալ:

## Է.

Ես հեռացայ Հանրապետութենէն, որպէսզի մասնակից չլինեմ այն բոլոր անպատուաբեր, անմիտ, սնանկ եւ ազգակրծան գործունեութեան, որուն նոյիրուեցան հանրապետութեան վարիչները առաջին օրէն:

Իրաքանչիր զինուորականի քով դաշնակցական լրտես մը դրուեցաւ:

Խորհրդարան մը կազմուեցաւ զուտ դաշնակցականներէ, որոնց մէջ կային քանի մը ընկերութիւներ ալ:

Ներքին պայքար մղուեցաւ միւս հայ կուսակցութեանց դէմ, երկրին մէջ թէ դորաք: Խոկ հայ աղշեւիկներուն դէմ յայտարարեցին եղբայրասպան կրի:

Պատերազմ ըրին Վրաստանի դէմ երեք հոգիի որոշումով եւ Հայաստան մատնուեցաւ սովոր:

Ծքախումբեր կը դրկուէին Տրապիզոն եւ Կ. Պոլիս  
ոճրագործ Էնվլեմերու և Թալէալմերու մօս:

Թիֆլիսի մէջ երեք ամիս կը վիճէին թէ մեր բանակը  
պէտք է կազմել տեսմուրատիկ սկզբնքներով, ինչ որ կը  
նշանակէր տիսիրինը վերցնել:

Զինադադարէն ետք հանրապետութեան վարիչները  
ցոյց չսույն իմաստութեան որեւէ նշոյ:

Պաշտօնասունները լեցուեցան դաշնակցական պաշ-  
տօնելութեամբ, որոնց թիւը կը հասնէր 16 հազարի: Ծա-  
կատ որկուեցան դաշնակցութեան չպատկանող եւ հակա-  
ռակորդ տարրեր միայն:

Պ. Խասիսիւն Պաթումի դաշնագիրը ստորագրելէն  
ետք Թիֆլիսի մէջ կը յայտարարէր, թէ թուրքերը  
զարգացած եւ ճենթրլմէն մարդիկ են եւ Թուրքիոյ հայերը  
չեն կրցած անոնց հետ վարուելակերպ ունենալ:

Երեւանի մէջ կը հագուեցնէին մեր սիրուն աղջիկները,  
որպէսզի կայարանի մէջ ծաղկեփունջերով դիմաւորեն  
Խալիլ եւ Նորի փաշանները, որոնք հարիւր հազարաւոր  
հայումիններ բռնաբարել եւ կոտրել տուած էին: Երեւանի  
մէջ զինուրական նուագախումբներով ճաշկերպներ կը  
սրուէին այս մարդոց:

Չկրցան հետեւիլ շրջահայեաց Շերքին քաղաքակա-  
նութեան մը եւ առաջ բերին ապստամբութիւններ թաթա-  
րական շրջաններու մէջ:

Մերժուեցան Ազգ. Պատուիրակութեան առաջարկները  
համաձայնութեան մասին:

Այս բոլորը արդինք էին մտայնութեան մը, որ չեր  
գանազանուէր Ռուսիոյ արդի վարիչներուն մտայնու-  
թենէն:

Ես կը նախատեսէի, թէ բոլոր այն աթոռները, զոր  
գրաւած էին Երեւանի ղեկավարները, խարիսուլ էին, քանի  
Ռուսաստան իր վերջին խօսքը չեր ըսած:

Դժբախտաբար ազաօր իրականութիւն մըն է, ինչ որ նախատեսած էի:

Այն մարդիկ, որոնք կը հիանային թուրքերու ճենթղլմէ-նութեան վրայ, ստորագրեցին Ալեքսանդրապոլի դաշնագիրը, ցեխի մէջ թաթխելով այն ոսկէ գրիչը, որով ստորագրուած էր Սեւրի դաշնագիրը:

Անցեալ տարի երբ Ամերիկա կը գտնուէի, Գ. Փաստրմաճեան աղմուկ մը փրցուց, թէ Պողոս Նուապար Հայաստանի հարաւային մասը քիւրտերուն կը յանձնէ:

Սակայն չլսեցի տակաւին թէ ի՞նչ կը խորհի միեւնոյն Փաստրմաճեանը, եւ ինչո՞ւ շշոկ մը իսկ չի հաներ ամբողջ Թորքահայաստանը մեր թշնամիներուն ծախտղ-ներուն դէմ:

Հայկական Հանրապետութիւնը վիժեցաւ, որովհետեւ շէնք մը շինելու համար լաւ ճարտարապետներ պէտք էին, մինչդեռ անոր ղեկավարները հիմը դրին օդին մէջ, վտիսանակ հաստատուն գետնին վրայ դնելու:

Ուրիշին հոր փորողները իրենք մէջը ինկան:

Իմ խիղճն եւ հոգիս հանդարս են այս բոլորին մէջ:

Մնացածը կը թողում անաշառ պատմագրին, որպէսզի երեւան հանէ բոլոր անոնք, որոնք պատճառ եղան այսքան անմեղ արիւններուն թափուելուն:

**ԱՆԴՐԱՆԻԿ**

Կա կոչքը պարզ և զառ  
Պիտի ծավալուս.

X Եթ այս առջի տեղաբարձր  
ու շեշտած օդանա  
հետք ու օգտ են:

Կար բար ու չափա  
ան ին առա Պրուս  
նախանձի ու առա  
լոր բրոբաժի խել ու  
բանաջնու իր Շենցե  
լիս չեր ամ. ականց ու  
այս ին խել պատճեռ  
բար բար Ա. Են մեր Պա  
րիս:

Հայութի Ժիվեր  
ու Կորաց պատ Եօն՝  
ազնի խարենի Քաջալ  
և այս իւ յանձնեն  
բան ու այս չափանիւ

Զօրավարին «Խրական Ցուշեր»ուն մեր դասաւորումով վերջին  
էջին պատճենը:

## ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- 1- Գրքով լոյս տեսած է Վիեննա, 1923-ին:
- 2- «Քանի Մը Խօսք Պրն. Ցովի. Քաջազնունիին», Պայքար օրաթերթ, 8 նոյ. 1924 (նաև լոյս տեսած «Զօրավար Անդրանիկ Կը Խօսի» գրքովին մէջ, Լու Անձնղը, 1974):

Զօրավարը նախ կը նշէ թէ Նիւ Եռք Հոլանտ Հառզին մէջ Փրոֆ. Աբրահամ Տէր Ցակորեանին, Գարո Փաստրմանեանին, Արտաշէս Էմֆիենեանին և Զօր. Բագրատունին Աերկայութեան Քաջազնունին կը պնդէր պէտքը «քոպահսին» կառավարութեան մը՝ «ցեղին բոլոր զաւակներոն վաստահութիւնը հրատիրելու համար դէսի հայուններ, և եթէ կար փառք մը պահուած՝ բաժնել զայն ամենն, իսկ եթէ դառն վիճակ մը՝ պէտք էր բաժնել և ցաւը, և պատասխանատութիւնը նոյնաչս», և թէ Քաջազնունին կը պատասխանէր. «Զօր. Անդրանիկ, Երեքը մի՛ վլորվիք և մի յոգնիք, միայնամ և միասույր Դաշնակցութիւնը պէտք է որ տիրէ; Հինգ տարի Դաշնակցութիւնը պիտի կառավարէ հայ ժողովուրդը և անկէ վերջ կը մտածէ թէ պէ՛տք է որիշին ալ տեղ տայ թէ ոչ»:

Ասոր դիմաց Զօրավարին պատասխանը կ'ըլլար. «Կը ցաւիմ որ ձեր այդ բոլոր աթոռները խարխուլ են, ևս կանգուն չեմ տեսներ զանոնք: Դուք պիտի գլորիք դէսի անդունդը ևս անմեղ հայ ժողովուրդն ալ ձեզի հետ անդունդը պիտի տանիք»:

Անդրանիկը այնուհետև կ'անելցնէ.

«... Երջողիկ լոյսի մը շուրջ շրջապար դարձող թիթեռնիկի մը նման կը դառնաք և կը մօտենաք մեծ ցախն, ևս սական բան չէք ըստեր ժողովուրդին: Այդ գրքովովով վերքին գլուխը փոցուցիք միայն ևս չսեղմեցիք զայն՝ դուրս բերելու ներքին աղէտը...»:

«Երբ ընկերներու հետ Տրավիզոն կը մեկնէիք Թուրքիոյ հետ դաշնագիրը ստորագրելու, ինչո՞ւ այդ դաշնագրէն վերջ Պարում գացիք ևս Վէհիմ Փաշային խնձնեցիք Հայաստանի ճամբարները, երկաթուղիները, ռազմամթերքները, «Օսմ. զինուրին ալ ազատութիւն» խոստանալով ... ևս անպատութեան խարանով մթագնեցիք հայ ճակատը ևս բարի անունը: Այս ձախաւեր

մտայնութիւնը անպատճաբեր գործունեութեանց հետ արդեօք քիչ չէի՞ն, որ Կ. Պոլիս երթալու խորհուրդն ալ ունեցաք քծնելով Սովորան Ռէշատի ոտքին\*, եւ մէկ միջիոն անմեղ հայերու արեան մէջ հրճուող սրտէն «հայրական գութ»??? հայցելով: Ի՞նչ սրտով կամ ի՞նչ հոգիով քեզ ընկերակցող Ա. Ահարոնեան ծունկի եկած Օսմ. գամին առջեւ՝ «Օսմ. կայսրութեան հայրական գործորան-քը միշտ եղած է հայ ժողովորդին հանճէս եւ կը յուանք որ ասկէ վերջ ալ այսի ըլլայ» ըսաւ: Այս ստորև բառերուն դէմ Սովորան Ռէշատի խորհու եւ արհամարհական խօսքերն են որ կը հնչեն.-«Ազգականորնը ամմա, պիր ազ կէճ գալստմըզ» (աթափեցաք եւ խելքերնիդ գլոխնիդ եկաւ, սակազն ուշ մնացիք):

«Երբ Կ. Պոլիսէն ստորովի եւ անպատճութեան վերարկուն հագած վերադարձաք, ի՞նչ բաներ ... թելադրեցին ... ձեզ Մայիս 28ի Էրտով մեծ Սիացեալ Անկախ Հայաստան յայտարարելու: Այսպէս ըրիք անոր համար որ Վսեմ. Պողոս Նուպարը զրկէիք թրքահայ դասին շորջ խօսկու իրաւումքէն եւ իրասաւութենէն...: Ի՞նչ տիսոր եւ տղայական խաղեր էին հարուածել Նուպարը, հարուածել Թրքահայաստանի հարցը, հարուածել հայը եւ զձեզ: Երբ անկարոյ էիր 1914ի հուլամասը պաշտպանել, ի՞նչ իրաւունքով եւ

\* Խասիսեանը իր «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը» գիրքին մէջ անորոշ կերպով կ'ըսէ. «Տեսակցութիւն ունեցանք Սովորանին հետո»: Այլ աղքիրներ կը յառակացնեն թէ խօսքը Մէհմէտ Զ. Վահիտէտինին մասին է, որ 4 Յուլիս 1918-ին գահ բարձրացած էր, քանի մը օր առաջ մահացած Սովորան Ռէշատին փոխարէն: Կամ այն է որ պատուիրակութիւնը մինչ այդ տեսակցած էր Ռէշատին հետ, կա՞մ ալ Զօրավարը, որուն աղքիրը Պապաշաննեանը կը թոի ըլլալ, շինոթի մէջ է: Ամէն պարագայի, պատուիրակութեան նուաստացուցիչ ընթացքը մէկի աւելի աղքիրներով կը հաստատի: Կ'արժէ նշել թէ մինչեւ անգամ առաջարկուած է Հայաստանը քիչ մը ընդարձակելով անոր իշխան կարգել գահաժառանգի որդի Ֆարուխը (ուն'ս Տոքք. Վահրամ Յ. Թորգումեան, Յուշատնտիւս, «Վէմ», Ե. ստարի, թիւ 1, 1937):

ինչո՞ւ Թրքահայաստանի շուրջ խօսքեր ըրիթ, գրգռելով թուրքը և հեռացնելով ուսու բարեկամութիւնը: Գարա Պեքիր մը իր 8000նոց բանալով եկաւ և գերի վերցու 11,700 հայ զինուորը, գրաւելով Սարի Ղամիշը, Կարս, Արտահան և Աղեքսանդրապոլ, հակայ հարստութեանց և ուազմամթերքներու հետ: Եւ ահա այս ատենն էր որ Մայիս 28ի էքսոյ յայտարարող Պրն. Ա. Խատիսեան Վրացեանի հետ Երևանէն Աղեքսանդրապոլ կը վազէին Գարա Պեքիրին քոլ ըսելու «յաւսնեցէր ձեր կառավարութեան թէ մենք չեղեալ կը համարենք Մայիս 28ի էքսոյ...»:

«... Ինչո՞ւ այս և ասոր նման ահաւոր խաղերու շուրջ չանդրադարձար...»:

««Անելիք Չունիք»ի յայտարարութիւնդ նախարարի աթոռուէդ պէտք է յայտարարէիր, եթէ լսելի շըլլար ձավնդ, հրաժարականիդ հետ մէկտեղ դրու գալու էիր պատուարապէս:»

«... Դաշնակցութիւնը պէտք ունի քուրայի մը բովէն անցնելու, եւ երբ մաքրուի, զսուի, թիրեղանազ, այն ատեն հայ ազգին ամէն մէկ զաւակը ընելիք ունի:»

3- «Զօրավար Անդրանիկ Կը Խօսի», Լու Անճելըս, 1974, էջ 60:

4- ՀՅԴ-ի կողմէ 1907-ի Ընդհանուր Ժողովի ընթացքին որդեգրուած քաղաքականութիւնը, որով կոսակցութիւնը իր խնդիրը կը դարձնէր Ցարական Ռուսաստանի դէմ պայքարն ու ընկերվարութեան հաստատումը կովկասի մէջ:

5- Բաց ու գողի կոփի ըսելով հասկնալու է 1908-ին, Օսմանեան Սահմանադրութեան հոչակտումէն անմիջապէս եւոք Պոլիս, Խզմիր և այլուր ՀՅԴ-ի կողմէ բռնութեամբ եւ երթեմն եղաքասապանութեամբ պարտադրել փորձուած որոշումը՝ թէ Եկեղեցիներու թեմերը բաց պէտք է ըլլան քաղաքական քարոզութեանց առջև:

6- Բացի ու գողի խնդիրն զուգընթաց Դաշնակցութիւնը յառաջ կը տանէր ազատ սիրոց քարոզութիւն մը Արեւմուհայաստանի գաւառներուն մէջ, ինչ որ մասնաւրապէս Վասպուրականի մէջ տիսուր պատուահարներու առիջ տուած էր:

7- Ստեփան Շահումեանին և հայ համանավարներու դէմ

հալածանքին կ'ակնարկէ Զօրավարը: ՀՅԴ-ն այլ քաղաքական կազմակերպութիւններու նկատմամբ անհանդուրժողութեան հարցուստ փորձ մը ունի պատմութեան էջերուն մէջ:

8- Ակնարկութիւնը կերթայ Վահան Թէքէւանին և Նշան Տէր Ստեփանեանին, որոնք 1919-ի Մեպունմբերին Ազգային Պատուիրակութեան իրեւ Աերկայացուցիչներ Երեւան կը ժամանէին բանակցութիւններ վարելու Հայաստանի Հանրապետութեան վարիչներուն հետ: Այս մասին թէեւ կայ հարցուստ գրականութիւն (տէ՛ն *Ա. Վրացեան, Բանակցութիւններ Ազգային Պատուիրակութեան Եւ Հայաստանի Հանրապետութեան Միջեւ, Պութոն, 1920. Ա. Վրացեան, Հայաստանի Հանրապետութիւն, Բ. տպագրութիւն, Պէյրոթ, 1958, էջ 282-291. Հայ-հայկական Բանակցութիւններ, «Վէմ», Դ. տարի թի 3-Զ. տարի թի 1, 1936-1938. Richard G. Hovannisian, *The Republic of Armenia*, Vol. II, University of California Press, 1982, էջ 267-279. եւլա.), սակայն հարցը տակամին կը կարուի ամբողջական ուսումնակցութեան:*

9- Նկատի ունի Հայ Ժողովրդական Կուսակցութիւնը, հայ Մենշևիկներն ու հայ Սոցիալիստ Ֆեղավորականները, որոնք Ազգային Խորհրդութիւն մէջ ունեն 2-ական Աերկայացուցիչ՝ դաշնակցական 6 Աերկայացուցիչներու և 3 անկուսակցականներու կողքին:

10- Զօրավարը հաւանաբար կ'ակնարկէ Ահարոնեանին, Քաջազնունին և Խատիսեանին, որոնց իրեւ Հայոց Ազգային Խորհրդութիւն Նախագահի, Վարչապետի և Արտաքին Գործերու Նախարարի իրենց պահանջները Աերկայացուցած էին Վրաց Ազգային Խորհրդութիւն Նախագահ Ժողովանիան և Վարչապետ Ռամիշվիլին: Հայաստանի Հանրապետութեան Բ. Վարչապետ Խատիսեանը իր «Հայաստանի Հանրապետութեան Ծագումն Ու Զարգացումը» գիրքին մէջ, (տէ՛ն Բ. տպագրութիւն, Պէյրոթ, 1968, էջ 127) կ'ըսէ. «... Հայաստանի Վարչապետ Քաջազնունին Հայաստանի Խորհրդարանին մէջ յայտարարութիւններ ըրաւ զինուրական գործողութիւններու սկզբնաւրութեան մասին: Ես Աերկայ էի այն տեսարանին, երբ Քաջազնունին, նախարարներու

խորհուրդի նիստէն ետք, որ հայանութիւն տուաւ Վարչապետի քայլերուն, նեռախօսով հրահանգեց հրամանատար Դրոշին սկսի զինուորական գործողութեանց:

«Այսպէս սկսաւ պատերազմը, որ երկար ատեն թունաւորեց հայ-վրացական յարաբերութիւնները»:

Այս մէջերումէն ի յայտ կու գայ թէ որոշ «քայլերու» ձեռնարկուած էր նախքան նախարարաց խորհուրդի որոշումը:

11- Պրեաթ Լիթովսկի դաշինքով, կնքուած 3 Մարտ 1918-ին (հ.ա.) Խորհրդային Ռուսաստանը հրաժարելով մէկտեղ Արեւմտահայաստանի գրաւեալ շրջաններէն, կը պարտաւորուէր շուտափոյ կերպով իր օօրքերը դուրս բերել արեւելեան Անաստղովի նահանգներէն ու զանոնք յանձնել Թուրքիոյ: Ռուսական օօրքերը նաև պիտի հեռացուէին Արտահանի, Կարսի ու Պաթումի շրջաններէն: Այս դաշինքին ստորագրութենէն երկու օր առաջ Տրապիզոնի մէջ Անդրկովկասեան ՍԵՅՄԻ ծիրին մէջ հայ Անդրկայացոցիներ եւս (Քաջազնունի և Խատիսեան) բանակցութեան նատած էին թուրքերու հետ, որոնք կը պնդէին որ ՍԵՅՄԸ խօսուէր Ռուսաստանէն և ընդունէր Պրեաթ Լիթովսկի պայմանները:

Սէյմը կը մերժէր ընդունիլ պայմանները, և բանակցութիւնները կը խօսէին: Աւելի ուշ, Ասպրի 9-ին, Սէյմը պիտի ընդունէր այդ պայմանները՝ առանց հայոց հաւանութեան...:

12- 11 Մայիս 1918-ին Պաթումի մէջ Սէյմին խնդրանքով վերսկան Սէյմ-Թուրքիա բանակցութիւնները, որոնք ձախողեցան՝ թրբական պայմաններն անընդունելի ըլլալով: Աւելի ուշ, 4 Յունիսին, Հայաստանի Հանրապետութիւնը Պաթումի մէջ թուրքերու հետ ստորագրեց դաշնագիր մը, որով Հայաստան կ'ունենար 10,000 քառ. քմ. տարածութիւն, կը համաձայնէր բանակ չունենալ և Հայաստանի մէջն ազատ անցը տալ թրբական բանակին...: Կէտերէն մէկն ալ կը վերաբերէր Հայաստանի մէջ «ասազակախումբեր չպահելու յանձնառութեան», որ թափանցիկ կերպով ուղղուած էր Զօր. Անդրանիկին դէմ, որոն մասին թուրք բանագնացներ իրենց մասնաւոր դժգոհութիւնը յայտնած էին բանակցութիւններու ընթացքին:

**13-** Պաթումի համաձայնութեան վերաբննութեան նպատակով, Արարտնեանին գլխաւորութեամբ պատուիրակութիւն մը կ'ուղղուի Պոլս 1918-ի Յունիս 14-ին: Յունիս 25-ի համար նախատեսուած խորհրդաժողովը բնաւ տեղի չ'ունենար սակայն: Հայկական պատուիրակութիւնը Պոլս կը մնայ մինչեւ Զինադադարին հոչակումը և Երևան կը վերադառնայ նոյեմբերին:

**14-** 10 Օգոստո 1920-ին ստորագրուած Սերի դաշնագրով (Հայաստանի Հանրապետութեան կրոմէ Արևիս Արարտնեանին ստորագրութեամբ) Թուրքիա կ'ընդունէր ճանչնալ Հայաստանը իրեւ ազատ և անկախ պետութիւն, Նախագահ Ռիշընին իրաւարութեան կը թողուէր Էրզրումի, Վանի և Պիթլիսի նահանգներուն մէջ հայեաթքական սահմաններու ճշգրտումը, եւն::

Սերի դաշնագրին ներքեւ Պոլս նուպարին ստորագրութիւնը կը բացակայէր, որովհետեւ թուրքերը կը մերժէին ճանչնալ Թուրքիա Հայոց Պատրիարքարանի հովանակին ներքեւ գործող Ազգային Պատուիրակութեան օրինականութիւնը:

**15-** Միլլի (ազգայնական) կամ քենական շարժումը, Քեմալ Աթաթիւրքին գլխաւորութեամբ, ծայր առած էր 1919-ի գարնան՝ իրեւ դժգոհութիւն ստոլթանական կառավարութեան անձնաստուական ու պարտուղական ընթացքին դէմ, հակազդելու թուրք պետութեան քայլապումին:

**16-** 2 Դեկտեմբեր 1920-ին Հայաստանի տապալեալ կառավարութիւնը թուրքերու մեւ կը ստորագրէր Ալեքսանդրապոլի իրաւամբ ամօթալի դաշնագիրը՝ հրաժարելով Սերի դաշնագրէն և Թուրքից յանձնելով 10,000 քառ. քմ. հայկական տարածք:

**17-** Արամ Մանուկեանը, որ պիտի դառնար Հայաստանի Հանրապետութեան ներքին Գործերու նախարարը:

**18-** ՀՅԴ Բիրոյի պաշտօնաթերթը:

**19-** Հիւրիէթ (ազատութիւն) ըսենով Անդրանիկը նկատի ունի 1908-ի Օսմանեան Սահմանադրութիւնը:

**20-** Միքայէլ Վարանդեանը իր «Հ. Յ. Դաշնակցութեան Պատմութիւն» աշխատութեան մէջ (Խո. Բ., Գամիրէ, 1950, էջ 57-101) կը նշէ թէ Դաշնակցութիւնը պարսկական յեղափոխութեան

մասնակցելու «ոդիք»ին դիմեց անոր համար որ հայ տարրին «խորունկ համակրանքը ամենուրեք (Թաւրիզի) ապատամբներու կողմն էր և ընդդեմ ուստադրուժ վեհապետին», որ 1906-ի սահմանադրութիւնը անտեսած էր: Արդէն ՀՅԴ-ի Վիեննայի Ընդհանուր Ժողովն ալ որոշած էր որ Պարսկաստանի դաշնակցական մարմինները նպաստեն պարսկական շարժումին:

Որոշ վարանումէ ետք, Դաշնակցութեան ներկայացուցիչներ Ռուսութիւն ու Ցովսէփ Միրզայչեանը բանակցութեան կը նատին ապատամբ պարագլուխներու հետ 1907-ի Ցունուարին: Բարդականէն գործնական աջակցութեան անցնելու որոշումը ՀՅԴ Արեւելեան Պիտօն կու տա 1908-ի Օգոստսի. երկու ամիս ետք, Քեռին 25 հոգինոց արշաւախումբով Երևանի նահանգէն կ'անցնի Թարիք: Մինչ այդ, Եփրեմ Դափթեանն ալ քանի մը տասնեւակ հետևորդներով ձեռնարկած էր աշխատանքի՝ հասնելով կարեւոր յաջողութիւններու, որոնք 1909-ի Ցովսի 10-ին Շամին անկումով զինք պիտի առաջնորդէին «Թերիանի ու ողջ Պարսկաստանի ուստիկանապետու»ի դիրքին, իրեն օգնական ունենալով Քեռին, մինչեւ իր սպանութիւնը 25 Սպահի 1912-ին:

Վարանդեանը նոյնպէս կը նշէ թէ ՀՅԴ Թերիանի ընկերները դժգու էին Եփրեմ Խանին ընթացքէն եւ կը գտնէին թէ ան մաս կազմելով «գիլուստրական» դահլիճի մը՝ կը վարկաբեկէ Դաշնակցութիւնը, «դարձնելով զայն կոյր գործիք մէկ անբաղձակի կառավարութեան»: Թերիանի Կերոննական Կոմիտէին թէզը պաշտպանութիւն չէր գտներ կոսակցութեան բարձր մարմիններում մէջ:

21- Թիֆլիսի «Հայաստան» թերթին հրատարակութեան նախաձեռնարկ եղած էր Անդրանիկը, գործակցութեամբը Լեւոն Թիվթիւննեանին եւ Վահան Թորովզենցին, պաշտպանելու համար արեւմտահայ դատն ու գաղթականութեան շահերը:

22- Կ'ակնարկուի Հպատականի Հանրապետութեան Վարչապետ Ալեքսանդր Խատիսեանը:

23- Նկատի ունի Տք. Համօ Օհանջանեանէն եւ Արշակ Զոհրապետանէն բաղկացած պատուիրակութիւնը:

**24-** Երիտասարդ Թուրքերը կամ «Խթթիհատ վէ Թերաքքը» (Միութիւն և Ցառաջդիմութիւն) կուսակցութեան անդամները, որոնք հայկական ցեղասպանութեան կազմակերպիչները պիտի դառնային:

**25-** Աստանայի կոսորածիկ՝ 1909-ի Ապրիլ 1-4 և 12-14 զոհ Կ'երթային շուրջ 30,000 հայեր:

**26-** Զօրավարը կը շփոթէ: Ահարոննեանը Պաթում չէր գտնուեր: Պաթումի բանակցութիւններուն պաշտօնապէս կը մասնակցէին նախ Քաջազնութիւն և Խատիսեանը: Ասոնց լետոյ կը միանային Օհանջանեանն ու Զոհրասկեանը՝ գերման կառավարութեան միջամտութիւնը ապահովելու յոյսով: Գերմանական միջամտութեան ձախողութենէն և Թրքական վերջնագիրէն ետք, Քաջազնութիւն և Խատիսեանը անգամ մը ես Երեսանէն կը մեկնէին Պաթում, այս անգամ իրենց հետ ունենալով Միթրայի Պապացանեանը: (Ա. Վրացեանը իր «Հայաստանի Հանրապետութիւն» հաստրին մէջ կը թողու այն ստպանութիւնը, թէ Պապացանեանն ալ սկզբնապէս Քաջազնութիւններուն. բայց այս սպարագան չեն հաստատեր այլ աղբիրները:)

**27-** Պաթումի դաշնագիրը վերաքննելու նպատակով Պոլսոյ մէջ խորհրդաժողով գումարելու նախաձեռնութիւնը կը պատկանի Գերմանիոյ, ըստ Երեսոյթին Օհանջանեանին և Զոհրասկեանին կողմէ Պերլինի մէջ տարուած աշխատանքին շնորհի: Պոլսոյ պատուիրակութիւնը պաշտօնապէս կը բաղկանար Ահարոննեանէն, Խատիսեանէն և Պապացանեանէն: Իրենց կ'ի՞նկերանային Զօր. Կորկանեանը՝ իբրեւ զինուորական խորհրդատու, և երկու քարտուղարներ, ըստ Խատիսեանին: (Տքթ. Վահրամ Յ. Թորգումեանը կու տայ անունները Տիգրան Միթրայի նամացքին, Ցակոր Քոչարեանին, Մ. Պուճիաթեանին, /Ֆերտինանս/ Թախտամեանին եւս՝ իբրեւ անդամ պատուիրակութեան, աւելցնելով թէ «դեռ ուրիշներ» ալ գտնուած են անոր կազմին մէջ: Տէ՛ս «Վէմ» երկամսեայ, Դ. տարի, թիւ 2, էջ 12):

Վրացեանը իր վերոյիշեալ հաստրին մէջ վերարտադրած է Ազգային Խորհուրդի նախագահ Ար. Սահակեանին բացման

ճառը, որ կ'ըսուի թէ պատուիրակները Պոլիս ուղևորուած են «Օսմանեան կառավարութեան հրաւերով, բանակցութիւններ վարելու Տաճկաստանի եւ նրա դաշնակից պետութիւնների հետ» (Էջ 186):

Թէեւ գերմանական նախաձեռնութիւն՝ բնական է որ Օսմանեան կառավարութեան տրոած ըլլար պաշտօնական հրաւերը եւ պատուիրակութիւնը նկատուէր Օսմանեան կառավարութեան հիւրը, ինչպէս Խասիսեանը կը նշէ իր վերոյիշեալ գիրքին մէջ:

28- Անգիլիական ուժերու հետացումնէն անմիջապէս եւր, 1919-ի Յուլիս 1-ին Պէօյիք-Վեսի գիտէն կը սկսի թուրք-թաթարական ապատամբական շարժում մը, որուն կը հետեւին նաև թրբական նման շարժումներ Շարուր-Նախիչևանի տարածքին՝ մէծ կորուստներ պատճառելով հայոց:

29- Ըսել կ'ուզէ 1918-ի գինադադարը, որով Ա. աշխարհամարտը հասաւ իր ասարտին:

30- Զորավար Անդրանիկը լծուած էր Փրկութեան Հանգանակութեան գաղութներու մէջ՝ իր եղոյթներու ընթացքին Հայաստանի Հանրապետութեան կացութիւնը ներկայացնելով մուայլ գոյներով: Նոյն ժամանակ Հանրապետութեան ներկայացուցիչները եւս հանգանակութիւններու ձեռնարկած էին՝ պայծառ գոյներու մէջ խոսցնելով Հայաստանի պատկերը:

31- 20 Նոյեմբեր 1919-ին, Փարիզի մէջ, Քիւրտ Ազգային Պատուիրակութեան նախագահ Շերիֆ փաշան, Ազգային Պատուիրակութեան նախագահ Պոլոս Նուպարը եւ Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան փոխ-նախագահ Համօ Օհանջանեանը կը ստորագրէն նամակ-համաձայնագիր մը՝ միասնաբար դիմելով Հաշտութեան Վեհաժողովին, ի նպաստ անկախ Քիւրտիստանի մը կազմութեան:

Այս քայլը Կ'առաջացնէ մէծ ընդվզում հայկական զանազան շրջանակներու մօս եւ նիւթ կը դառնայ լուագրական վէճի, հարկադրելով որ հայկական երկու պատուիրակութիւններու նախագահներ Նուպարին եւ Ահարոննեանին ստորագրութեամբ 1920-ի Յունուար 29-ին կատարուի հետեւեալ յայտարարութիւնը.

«Վերջին ծայր ցաւալի կը գտնենք որ մամովին մէջ վէճ յարուցած ըլլան հայ-քրոսական համաձայնութեան մասին: Այդ համաձայնութիւնը որ ստորագրուած է Ազգ. Պատուիրակութենէն, ոչ մէկ կերպով չի վտանգեր հայկական շահերն ու պահանջները»:

32- Ակնարկութիւնը Կ'երթայ Ալեքսանդրապոլի դաշնագրին:

33- 1920-ին, երբ Ազգային Պատուիրակութիւնը մէնտէյթի (հոգատարութեան) հարց կ'արծարծէր, գտնելով թէ Հայաստանը առանց հոգատարի ի վիճակի պիտի չըլլար իր անկախ ինքնութիւնը պահպանելու և հայ ժողովուրդին ֆիզիքական գոյութիւնը ապահովելու, և աշխատանք կը տանէր որ Միացեալ Նահանգները ընդունի Հայաստանի հոգատարի դերը, Փաստմանեան և Խորէն Եպս. Մուրատքեգեան Միացեալ Նահանգներու մէջ հանդիպում մը կ'ունեան Ծերակուտական Լոճին հետ: Լոյր կը տարածուի թէ յիշեալները Լոճին յայտանձ են թէ Հայաստան հոգատարութեան պէտք չունի, այլ՝ Շիթական և ուազմական օգնութեան միայն:

Այս լուրը լրագրական վէճի դրու կը բանայ: Հակառակ անոր որ Խորէն Եպս. մամովով կը թերքէ նման արտապայտութիւն մը ունեցած ըլլալը, ամբաստանութիւնը կառչած կը մնայ իրեն ու Փաստմանեանին: Այս խնդրով մանրամասնութիւններու համար տե՛ս Մանուկ Ծիգմէնեան, «Պատմութիւն Ամերիկահայ Քաղաքական Կուսակցութեանց», Ֆրէզնօ, 1930, էջ 425-444:

## **ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ**

Նախաբան	3
Ծովութեան մասին շիտակ խօսինք - Անդրանիկի պարագան	7
Բնագիրը	12
Խմբագրեալ օրինակը	36
Ծանօթագրութիւններ	58

2

այս տեսք ոչ ծրագիրութեա  
եղանակ և լուս չէ  
խափառ խափառութեա  
ու ի դ չ զ պ ո ւ շ ա մ  
Հ ա բ ա ր ո ւ թ ա շ ա մ ա ս  
Ե հ ա բ ա ր ո ւ թ ա շ ա մ ա ս ի ը պ ո ւ թ  
Ա ն դ գ ր ա ց ա ր ո ւ թ .

ի մ ա ր ա ց ա ր ո ւ թ  
օ ր ի ք չ զ պ ո ւ թ ա մ ա ս  
Ռ ա շ ա մ ա ս ի ը պ ո ւ թ ա մ ա ս  
Հ ա բ ա ր ո ւ թ ա մ ա ս ի ը պ ո ւ թ  
Ի մ ա ր ա ց ա ր ո ւ թ ա մ ա ս  
Ե հ ա բ ա ր ո ւ թ ա մ ա ս ի ը պ ո ւ թ  
Ա ն դ գ ր ա ց ա ր ո ւ թ .

ա յ ա ր ա ց ա ր ո ւ թ  
կ ա բ ա ր ո ւ թ ա մ ա ս

ա յ ա ր ա ց ա ր ո ւ թ